

1.99-8

- 23

3533

3080

# ՓՈՒՆՉԱԼ

ԱՅԽԱՐՀԱՐԱՐ ՀԱԿԱՔԱՆՈՅՑ

ԱՐՁԱԿԱ ԵՒ ՈՏԱՆԱԿՈՐ

ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱՐԳԵՐՈՒ ՀԱՄԱՐ

ՏՊԱ.Գ.Բ. 20000007

معارف نظارت جلیله سنک فی ٤ نیسان سنه ٣١١  
تاریخی و ٤٣ نومبری رخصتنامه سیمه طبع و نشر او لشدر

*Հրապարակ*



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱ.Գ.Բ. 00000000000000000000

(ՀԱՅԿԱՆ ՊՈՂ. ՏԱ. ՏԱ. ՏԱ. ՀԱՅԿԱՆ)

Առևտուն Համամ հաստիք, թի: 14

1897

XVI f.

3080

+ IVX

f +

2010

2002

ՍՄԻԱՏ ԴԱՒՅԵԱՆ

49.09-8  
7-83 4

0808

# ՓՈՒՆՉ

## ԱՅԽԱՐՀԱԲԱՐ ՀԱԽԱՔԱԾՈՅՑ

ԱՐՁԱԿ ԵՒ ՈՏԱՆԱԿԱՅՐ

ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱՐԳԵՐՈՒ ՀԱՄԱՐ

1007  
31/684

Գ. ՏՊԱ.ԳՐՈՒԹԻՒՆ

معارف نظارت جلیل سنک في 4 نيسان سنہ ۳۱۱  
تاریخی و ۴، نومروی رخصتنامہ سیله طبع و نشر او لمشد



Կ. ՊՈԼԻՍ  
ՏՊԱ.ԳՐՈՒԹԻՒՆ ՍՈՐԵԵԱՆ  
(ՆԱԽՆԱԿԱՆ ՊՈԼԻՏԱՏԻ ԵՎ ՆԱԽԱՔԱԾՈՅՑ)  
Սուլթան Համամ հաստեսի, թիւ 14



1897

9453 2-62

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

### Ա. ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ

Աշխարհիկ լեզուով բանի մը Հաւաքածուներ լոյս տեսած եւ օգտակար եղած են իրենց սահմանեալ նպատակին, ինչպէս անձամբ ալ փորձած ենք տարիներէ ի վեր։ Սակայն այդ փորձը մեզ թելազրած է պէտքն այնպիսի Հաւաքածոյի մը որ յարմար ըլլայ նախնական կարգերու, եւ բովանդակութիւնն համապատասխանէ նորավարժներու ըմբռնումին եւ հասողութեան։

Այս նպատակով, կը հրատարակենք այն՝ զրբոյկը որ կը պարունակէ Առակներ, Երգեր, Մանրավէպներ եւ այն, ամենքն ալ պարզ եւ տղոց հասկնալի՝ ո՞նով, նիւթով ու լեզուով։ Զգուշացանք դնել զուտ բաննաստեղծական բարձր եւ խրթին կոտրներ։ Նոյն իսկ տեղ տեղ բառական փոփոխութիւններ ալ ըրինք, որպէս զի գժուարիմաց բառերու եւ դարձուածներու վրայ միտք չյոգնեցնեն տղաք, վասն զի զրբոյկս կոչուած է աշխարհիկ - զործածական լեզուին վրայ ճաշակ տալ միայն, նաեւ սերմաննելով տղոց մոքին մէջ առողջ բարյականի սկզբունքներ։

Աւելի օգտակար լնմայելու համար այս զիրքը, հարկ դատեցինք կցել զիտական ինչ ինչ տեղեկութիւններ որոնք անշուշտ զրբոյկիս կարեւորութիւնը պիտի առաւելուն, եթէ մեր ազնիւ պաշտօնակիցներ այդ նիւթերն ընդարձակեն եւ մեկնեն աշակերտներուն։

Այս Փունջը չպիտի ծառայէ միայն իբրև Ընթերցանութեան զիրք, այլ մանաւանդ Արտասանութեան կամ ի բերան ուսման։ Աւելորդ է դասախոսութեան այս ճիշդին աւազ կարեւորութեան վրայ ճառել։ այսօր ամէն մարդ զիտէ թէ ինչ արդիւնք կուտայ ուսուցման այս զործնական եղանակը որ, բաց ի ուրիշ օգուտներէ, առողանութիւնը կը ճշդէ, համարձակութեան կը վարժէ՝ զարպարներ, բառեր բացատրութեան ձեւեր տպաւորելով աշակերտին միտքը։

Պէտք չկայ նաեւ ասոր զործածութեան վրայ երկար բացատրութիւններու։ — հատուածը լաւ կարգալ, ընդօրինակել, բառերու իմաստը եւ սահմանը սորվիլ, նիւթերուն ոգին եւ բարյականն ըմբռնել եւ մաս առ մաս զոց ընել — այս է համառօտակի։

ինչ որ պիտի ընէ աշակերտը : Սակայն դասաւանդութիւնը ո՞ր չափ աւելի նպաստառը եւ հաճէլի կը դառնայ , երբ դասատոն բառազիտական , բառակազմութեան , մտամարգութեան , իրագիտութեան վերաբերեալ քերանացի ու գրասոր հարցումներ եւ հրահանգներ ալ ընել տայ :

Եթէ , ինչպէս կը յուսանք , ընդունելութիւն գտնէ մեր այս փորձն ալ , զրբոյկիս պիտի յաջորդէ նաև Երկրորդ Փոխնձ մը :

Սամոն , Փետր . 1891

Ս. ԳԱՅԻԹԵՆԱՐ

## ԼՈՅՍ ՏԵՍԱԾ Է ՆԱԵՒ

### ԵՐԿՐՈՐԴ ՓՈԽՆՁ ԾԱՂԿԱՔԱՂ ԱՇԽԱՐՀԻԿ ԼԵԶՈՒԻ ԱՐՁԱԿ ԵՒ ՈՏԱՆԱՏՈՐ

Նախակրարանի Դ. եւ Ե. դասարաններուն համար Կը պարունակէ արեւելեան եւ արեւմտեան հայ զրագիտներէ ինչպէս եւ օտար հեղինակներէ՝ մեծ մասամբ նոր եւ անտիպ հատուածներ :

Նիւթերու ինամեալ ընտրութիւնը կը միտի մարզել զպրոցականսերունին միտիլը՝ օգտաշաս ծանօթութիւններու մէջ , սիրու՝ բարդուական սկզբունքներու եւ ազնիւ զգացումներու մէջ , ճաշշակը՝ զրական լեզուի մէջ :

Գրինի մասնաւոր առաւելորդիւնները . Անձնիւր հատուած ունի ստորեւ բացառելի բառեր , պիտանի գիտելիքներ , վարժութիւններ՝ լեզուի , իմաստի , ոճի , քերականութեան , համուճանութեան , շարագասութեան , բառակազմութեան , հոմանիշ , հականիշ , նմանաձան բառերու վրայ , և որ ի կարգին . Ասոնք՝ դասատուին կատարելիք աշխատութեան նախագիծերն ու դասաւանդման ընդհանուր ուղղութիւնը ցոյց կուտան , եւ տարակոյս չի կայ թէ մեծապէս պիտի նպաստեն աշակերտին զրպացման :

## ՔԱՅԱՏՐՈՒԹԻՒՆ ՄԸ

Քանի մը անձեր , երբ Փունչի առաջին տպագրութիւն եւ բեւաց , կարծիք յայտնեցին մէջ անոր մէջ ա'յնպիսի հատուածներ կան որ հնագոյն առակներ են , մեր նախնի սերունդներէն մնացած , մեր մամիկներուն իսկ ծանօթ , եւ թէ՝ կրնայինք ատոնց տեղ գնել աւելի նոր նիւթեր՝ ընտրելով ժամանակակից հայ կամ օսար գրիներու արտադրութիւններէն :

Չենք կրնար անպատասխանի թողուլ այդպիսի դիտողութիւն մը :

Այդ յիշեալ հատուածները միշտ այն դիտումով ըներած եւ դրած ենք որ յաւէս պատկանելի ննութեան մը զրոշմը կը կրեն , մանաւանդ թէ մերն են , մեր տոհմային՝ վաղնջուց բարերու ափիներն եւ աւանդութիւններն են . Ատոնք ինչու թողուին ի մարակ բանասէրներու միայն , կամ կորսուին մեր մամիկներուն հետ Այն , այդ սերակները մանաւանդ պէտք է սորվեցնենք մեր նոր սերունդին եւ ան ալ իր յաջորդներուն , որպէս զի զարէ ի զար անոնք անկորուս մնան՝ բարոյական այն մեծ զասերով որոնց համար են սեղծուած : Պէտք է միշտ ատենք եւ մեր յաջորդներուն ալ աւանդենք առարինութիւնն՝ յիշելու , յարգելու եւ սիրելու ինչ որ մեր անցեալին կը պատկանի : Գաղղիացիք անմահացուցած են իրենց առակախօսներն , եւ բազմաթիւ տպագրութիւններով այնքան ծաւալած են անոնց զործերը որ մինչեւ իսկ համաշխարհին համբաւ ստացած են : Նուիրական պէտք է մեզ ըլլան նոյնպէս մեր ազգային առակախօսներ՝ Մխիթար Գոշ , Խիկար , Ուկենիորիկ , Վարդան պատմիչ եւային , եւ իրենց զործերն ընդհանրացնելու ցանահնար պէտք է ըլլանք :

Ներուի մեզ ուրեմն եթէ յաջորդ տպագրութիւններու մէջ կը պահենք զուս ազգային այդ առակները՝ ոչ նուազշահեկան թաւելուած մ'ընելով :

Փունչի գտած ընդունելութիւնն ու արագ սպառումը կ'ապացուցանեն անոր օգտակառութիւնն եւ կը խրախուսեն զմեզ նորանոր տպագրութեանց մեռնարկելու :

## ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴԱՍԸՆԹԱՑՔ

### Աշխարհաբարքերականութեան

ԱՇԽԱՏԱՍԻՐԵՑ

### ՍՄԲԱՏ ԴԱՒԹԵԱՆ

(Տարրական Քերականութեան վերջ գործածելի)

Այս գրքին մէջ է որ, առաջին անգամ ըլլալով, զործադրուած է լեզուն կանոնները գրուածքի մը գրայ ուսուցանելու գրութիւնը որ ամենէն նորն ու ազգեցինէ: Ի՞նչ հարկ՝ կանոններու երկայն շարք մը զոյ սորվեցնել աշակերտին: Վերց տանք այդ հին ու զժուարժնել մեթոսին: Հատուածէն ու զործնական օրինակներէն պիտի հետևի կանոնը, զոր ի բերան ուսանիլ աւելորդ է, ինչու որ կիրառութիւնը, բազմազան կրթութիւններու ու հրահանգներու վրայ կատարուած մարզանը ուսանողներուն մօքին մէջ խորարմաս կը տպառոէ արդէն լեզուին օրէնքները:

Քանի որ Քերականութեան նպատակն է սորվեցնել լեզուն ուղիղ խօսիլ եւ ուղիղ գրել՝ առանց չափազանցութեան կրնանը ըսել թէ լրացնեաւ դասընթացն է որ այդ նպատակին պիտի հասցնէ, շնորհիլ իր յօրինուածքին ու պարունակած պէսպէս հրահանգներուն:

Բ. տիպ, 1896, էջ 112, գիռ 3 դահ.

## ՓՈՒԿԱՋ

ՀԱՅԱԳՐԱԿԱՆ

### ԱԾԽԱՐՀԻԿ ԼԵԶՈՒԻ

#### 1. ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈՔՔ

ԱՌ Հայր մեր, Հայր որ ես յերկին,  
Սուրբ եղիցի անուն քոյին,  
Եկեսցէ մեզ, Աստուած հրզօր,  
Արքայութիւն քո երկնաւոր,  
Եղիցին կամք քո խընկելի,  
Որպէս յերկինս եւ աստ յերկրի:

Ազմաց հոգւոյն մեր եւ մարմնոյ  
Տնւր եւ այսօր շընորհիւ քոյ,  
Եւ թող մեզ, թող ըզմեր պարտիս,  
Որպէս եւ մեք թողումք յաստիս:  
Ամենեցուն որ մեզ մեղան,  
Կամ մընացին մեզ պարտապան:

Ո՞հ, մի թողուր ի փորձութիւն,  
Այլ հանապազ հնաս յօգնութիւն,  
Եւ յամենայն չարի մըրցմանց  
Փրկեա ըզմեզ, Տէր զըթութեանց.  
Չի քն է միշտ արքայութիւն,  
Քն՝ փառք, պատիւ եւ գօրոնթիւն:

Աղօրից հոգիին սնունդ է.  
Ն'վ որ յաղօրեր՝ յապրիր:

## Հ. ՄՈՒԿԻՆ ԵՂՋԻԿԻ ՊԷՇՔ Է

(Ա. Ռ. Ա. Կ.)

Մուկերն ըսին իրարու.  
— Ինչու մենք եղջիւր կամ ուրիշ զէնք չունինք,  
եւ կատուն այնչափ դիւրաւ կը բռնէ մեզ:  
Անոնք փայտը սրեցին եւ զլուխնին կա-  
պեցին որ, եթէ կատուն գայ, անոր դէմ կըռ-  
ուին ու չըռնուին:

Եւ ահա կատուն եկաւ. մուկերն սկսան  
մէյմէկ ծակ փախչիլ: Սակայն եղջիւր ունեցող  
մուկերը չկրցան ծակէն ներս մտնել:

Կատուն բռնեց զանոնք եւ անուշ ըրաւ:

Անմիտ ձեռնարկէն յարիք միայն կը ժնի:

## Յ. ԳԱՐՈՒԻՆ

Կարօտ ենք տեսքիդ, աննըման գարուն,  
Ենաւ եկուր, մեզի բեր ծաղիկ սիրուն.  
Բեր պայծառ արեւ, բեր տաքուկ օրեր,  
Ճըլըլոյ թռչուն, բեր կանաչ դաշտեր:

Բաց մեր դռները, բաց մեր պատուհան,  
Թող բացուին՝ ծաղկին վարդ, մեխակ, շուշան.  
Փակուած սենեակէն ելլենք, ազատինք,  
Կանաչ դաշտ երթանք, խաղանք, զըլորուինք:

Կեանիի գարունն է մանկութիւննը. զիսցի՛ր  
վայելել անոր անմեղ հանոյիները:

## 4. ԶՈՒՐ

(ԳԻՑՈՒԹԵԱՆՑ ՏԱՐՐԵՐ)

Զուրը շատ օգտակար հեղուկ է, ծարաւ-  
նիս կ'անցընէ. — կը մաքրէ, երկիրը կ'ոռոգէ  
եւ կ'արգասաւորէ, կրակը կը մարէ, աղօրիք  
կը դարձնէ:

Զուրը կը սառի եւ կ'ըլլայ պինդ մարմին,  
կամ տաքութեամբ շոզի կ'ըլլայ:

Ամպը, գոլորշին, մառախուղը, անձրեւը,  
ձիւնը, կարկուտը, սառոյցը, շոզին եւ ցողը  
շոր են:

Զուրելը հաւաքուելով կը կազմեն աղբիւր, առու, վտակ, գետ, լիճ, ծով, ովկիանոս։  
Եթէ չուր չկենայ, մարդիկ եւ բոյսեր չեն  
ապրիր. իսկ երբ շատ ըլլայ, գետերը յորդե-  
լով՝ կ'ողողեն դաշտերն ու կը փճացնեն հունձ-  
քերը։

Զուրը գայ ջաղացին աղայ,  
Խենքն ուժէ եղէ խաղայ։

## 5. ԱՆՈՒԷՍ ԵՒ ԱՌԻՒԾ

(Ա. Բ. Ա. Կ.)

Աղուէսին մէկը  
Իր կեանիքին մէջը  
Առիւծ ըսածդ չէր տեսած,  
Օր մը դիմացն ելաւ յանկարծ.  
Խեղճին վախէն լեղին փրթաւ։  
Յետոյ նորէն երբոր տեսաւ,  
Սիրտն այնքան չդողաց։  
Երբորդ անգամ երբ դէմն ելաւ,  
Բոլոր վախը մէկդի զընաց։  
Առիւծին հետ երկայն խօսքի՝ ալ մնաց։

Եաս անզամ տեսնուած բան մը կը կորսնցէ  
իր ազդեցութիւնը։

## 6. ԳՈԼՈՄՊՈՍ ԵՒ ՀԱԻԿԻԹԸ

Գոլոմպոս օր մը կը ճաշէր քանի մը  
Սպանիացիներու հետ։ Ասոնք նախանձելով  
անոր փառքին վրայ, կը ջանային անոր ար-  
ժանիքը պակսեցնել։ «Ամերիկան գտնելը,  
կ'ըսէին, դժուար բան մը չէր, կը բաւէր անոր  
վրայ խորհիլ։»

Գոլոմպոս, առանց պատասխան տալու,  
հաւկիթ մ'առաւ եւ կոչնականներուն դառ-  
նալով՝ ըսաւ անոնց. «Զենէ ո՞վ կրնայ այս  
հաւկիթն իր մէկ ծայրին վրայ կեցնել։»

Ամէն ոք կը փորձէ, բայց ոչ ոք կը յա-  
շողի։ Ան ատեն Գոլոմպոս հաւկիթը կ'առնէ,  
թեթեւապէս կը զարնէ զայն իր պնակին, եւ  
հաւասարակշռութեան մէջ կը մնայ։ Իսկոյն  
ամենքն ալ կը սկսին պոռալ. «Դժուար բան  
մը չ'է՛ր այդ։»

— Ճշմարի՛տ է, կը պատասխանէ Գոլոմ-  
պոս, բայց պէտք է առաջուց խորհիք։»

Գործ մը թերեւորէն դատելու չէ։

### Դ. ԵՐԳ ԳԱՐՆԱՆ

Գարունն եկաւ զըւարթ դէմքով ,  
Լեցուց դաշտերն հազար բերքով .  
Գարի, վարսակ, ցորեն ունինք՝  
Ալ ինչ կ'ուզենք, պէտք է հրճուինք :

Այժ ու ոչխար, հաւ, սագ ու բաղ,  
Գիրուկ կովեր որ տան մեզ կաթ,  
Մեր տարեկան պարէնն ունինք՝  
Ալ ինչ կ'ուզենք, պէտք է հրճուինք :

Չմրան համար տաք հանդերձանք,  
Կ'ըլլան մեզի բուրդն ու բամբակ .  
Եերամ, մետաքս, զարդեր ունինք՝  
Ալ ինչ կ'ուզենք, պէտք է հրճուինք :

Ահա պատրաստ ճաշ գեղջկական,  
Ուտենք համով մեր հացն ու թան .  
Կարագ, մածուն հաւկիթ ունինք՝  
Ալ ինչ կ'ուզենք, պէտք է հրճուինք :

---

**Ասուած ամէն բան ստեղծած է մարդուս  
օգսին համար :**

---

### 8. ԽԵԼԱՑԻ ԶԱԳՈՒԿՆԵՐ

(ԱՌԱԿ )

Ագռաւը ժողվեց իր ձագերն ու խրատեց  
այսպէս . — «Սիրելի ձագուկներ, խոհեմ եղէք  
եւ զզուշացէք մարդոցմէ, մանաւանդ երբ ծռին  
եւ գետնէն քար առնեն : »

**Զագերը պատասխանելով՝ կ'ըսեն .**

— Մայր, ի՞նչ ընելու է եթէ մարդը ա-  
ռաջուց քարը ձեռք առած ըլլայ :

**Մայրը կրկնեց .**

— Ապրիք, զաւակներս, հիմայ զիտցայ  
թէ խելացի էք եւ կրնաք ինքինքնիդ պաշտ-  
պանել :

---

**Խելիք հասակին մեջ չէ, զլիուն մեջ է :**

---

**Երևեկ սղեկին**

**Ոյր խելիք ու միսին՝ հետ հասակին  
Հաւասար կ'առին :**

---

### 9. ԾԻԾԵՌՆԱԿ

Մարտն անցաւ, եկաւ Ապրիլ զեղեցիկ,  
Հեռու տեղերէ դարձաւ ծիծեռնիկ .  
Օ՛, բարի եկար, զարնան կարապետ,  
Բոյն շինողներուն ամենէն վարպետ :

Փախաւ կրունկը , թըռաւ վերերէն ,  
Սոխակն հեռացաւ մեր պարտէզներէն .  
Միայն դուն մնացիր ճնճղուկներուն հետ ,  
Միրուն ծիծեռնակ , գարնան կարապետ :  
Պատուհանիս մէջ շինէ քու բոյնը ,  
Անուշ ձայնովլոդ երգէ գարունը ,  
Չու ածէ , հանէ գեղեցիկ ձագեր ,  
Մեր քուլը կեցիր մինչեւ Մեպտեմբեր :

Թոյունները մեր պարտէզներուն երաժիշտներն են : Անոնք օգտակար են նաև հունականներուն համար , վասն զի կը փացնեն վնասակար ճահիներն ու որդերը :

## 10. ԵՐԿԻՐ. — ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ (ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ՏԱՐՐ ԵՐ )

Գիտէք , ինչ ձեւ ունի աշխարհս ուր մենք քննակինք :

Աշխարհս կլոր՝ գունտի պէս է :

Աշխարհս շատ մեծ է , տասն հազար մղոն շրջապատ ունի :

Եթէ կարենաք , փոքրիկ տղաքս , առանց կանգ առնելու , ուղղակի քալելով երթալ՝ տասը տարուան մէջ հազիւ աշխարհիս շրջանը կը քննաք ընել :

Աշխարհս հինգ մասի կը բաժնուի . Ասիա եւրոպա , Աֆրիկէ , Ամերիկա եւ Ովկիանիա :

Նատ օգտակար եւ գեղեցիկ է այն զիտութիւնը որ աշխարհս կը ճանչցնէ մեզի , այսինքն Աշխարհագրութիւնը :

Գիտութիւնով զարդարէ՛ միտիդ . ա՛ն պիտի սայ ժեզի՝ բանականութեան լոյսը :

## 11. ՀՐԱՒԷՐ

Թոչունը երգեց , օդը բացուեցաւ ,  
Արեւն ալ վաղո՞ւց երաւ , բարձրացաւ .  
Խելօք մանուկներ , շնւտ մը հազուեցէք ,  
Շուտով դասարան դուք հաւաքուեցէք :

Մարդ եւ անասուն , գազան եւ թոչուն ,  
Ամէնքն ալ կ'երթան իրենց գործերուն :  
Բերնովն ուտելիք կը բերէ մըրջիւն ,  
Մաղիկներէն հիւթ կը ծըծէ մեղուն :

Դաշտը գոյնըզգոյն ծաղկով զարդարուած՝  
Մարգագետինը կանաչ է հազած ,  
Ջըմեռուան քունէն անտառն արթնցած՝  
Եր տերեւները կը շարժէ կամաց :

Զինորսներն ուռկանն ահա կը քաշեն ,  
Հնձողներ իրենց մանզաղը շարժեն . . . :  
Դուք ալ , մանուկներ , ձեր զիրքերն առէք .  
Աստուած ծուլութիւն չի սիրեր երբէք :

Ծոյլը մուրացկանին եղբայրն է :

Աշխատութիւնը մեր կեանին բաղցրութիւն  
եւ երջանկութիւն կուսայ :

## 12. ԳԱՅԼՆ ՈՒ ԷՇԸ

(Ա. Ռ. Ա. Կ.)

Գայլը զտաւ զիրուկ էշ մը , եւ կ'ուզէք  
ուտել : Եշն ըստ անոր . « Աստուած զիս քու  
ձեռքդ ձգեց եւ անշուտ պիտի ուտես . բայց  
կ'աղաչեմ , նախ բարիք մ'ընես ինծի , Աստու-  
ծոյ սիրոյն ըլլայ . ոտքս զամ մը մխուեր է  
եւ ցաւէն սաստիկ կը տանջուիմ . հանէ զայն ,  
ապա կեր :

Գայլը իշուն ետեւն անցաւ որ զամը հանէ :  
Բայց էշը բոլոր ուժովը կից մը զարկաւ , չախ-  
չախեց անոր կզակն ու փախաւ :

Գայլը նստած կուլար եւ կ'ըսէք ինքնի-  
բեն . « Արժանի՛ եմ այս պատիժին որ վրաս

եկաւ . վասն զի ես մազործ էի , ով ըստ որ  
պայտարութիւն ալ ընեմ :

Եատ ամզամ հարկ կ'ըլլայ հնարժ բանեցնել՝  
վտանգէ ազատելու համար :

31684  
100+

## 13. ՊԱՐՏՔ

Երեք մանուկներ՝ ուրախ ու զըւարթ՝  
Կ'երթային դպրոց՝ խօսելով հանդարտ .

Մին կ'ըսէք . « Եթէ աղէկ աշխատիմ ,  
Աղուոր պարզեւ մը հօրմէս կ'ընդունի »

Երկրորդը յարեց . « Լաւ կ'աշխատիմ ասո , Ա. Ա. Խաչնիկանա  
Որ համբոյը մ'առնեմ սիրելի մօրմէս »

« Իսկ ես ինչ ընեմ , հառաչեց վերջինն ,  
Հայր ու մայր չունիմ , ով նայի որբին :

Բայց սիրով ես միշտ կատարեմ պարտքը .  
Պարտք կատարելով ես կ'առնեմ վարձքը » :

Երբ մեր պարտքը կատարենի , մեր իսկական  
հանդարտ եւ մեր հոգին խաղաղ կ'ըլլայ : —

Երանութիւնը պարտաճաշութեամ մէջ է :

## 14. ԾՈՎ

(ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ՏԱՐՐԵՐ)

Աշխարհիս երեք չորրորդ մասը կը պատէ  
աղի ջուր, որ կը կոչուի ծով կամ ովկիանոս։

Ուրեմն ինչպէս ընելու է աշխարհի մէկ  
մասէն միւսն անցնելու համար, քանի որ ասոնց  
մէջտեղ ջուր կայ։

Ծովէն անցնելու համար մարդիկ նաւ եւ  
շոգենաւ շինած են։ Շոգենաւները փայտէ եւ  
երկաթէ կ'ըլլան, անոնց կայմերը շատ բարձր են։

Կայմերուն կապուած են առազաստներ ո-  
րոնք թուչունին թեւին կը նամանին։

Հովը առազաստին մէջ կը մտնէ, կը մղէ  
եւ նաւը կը քալեցնէ։

Շոգենաւներն ալ շոգիի ուժով կը քալեն  
եւ շատ մեքենաներ կը դառնան անոնց մէջ՝  
կրակին ու շոգիին զօրութեամբ։

---

Մարդս զիսութեան շնորհիւ կ'իշխէ ծովուն  
եւ ցամացին։

---

## 15. ԱՔԼՈՐ ԵՒ ՄԱՐԳՐԻՏ

(ԱՌԱԿ)

Կըուկըուացող աքլոր աղբար

Քըրքըրելով աղբիւս վեր վար՝

Գըտաւ մարզիտ մը կըս-կըլոր,

Շատ մեծազին, շատ ալ աղուոր։

Բայց եկու տես ինչ դատաստան

Կտրեց խելօքն անոր վըրան։

— « Տեսքը գէշ չէ, գոյնն ալ սիրուն՝

« Կըլոր-մըլոր, աղուոր, կըռուն՝

« Բայց չէ տըւած ասոնց՝ Բնութիւն

« Կըշտացնելու ալ զօրութիւն։

« Ոյս բաներուս փուճ ու խաբոյ՝

« Միայն անխելը մարդիկ տան փող։

« Ինծի համար հատ մը կորեկ

« Ասկէ շատ վեր ունի արժէք։

« Տեսք ալ չունենայ՝

« Ուտելու կուգայ»։

Աքլորին խելքէն

Մարդեր պակաս չեն։

Ասոնց աչքին բան չեն արժեք

Ո՛չ զիտութիւն, ոչ լեզուներ։

Անխելիները շատ անզամ կը սխալին իրենց  
ընտրութեանը մէջ։

## 16. ԶՆԱՅԻՆ ԴՐՈՒՅԹԻՒՆ

(ԳԻՑՈՒԹԵԱՆՑ ՏԱՐՄԵՐ)

Ուղեղը ջիղերուն կեղրոնն է. հոն կը կազմուին խորհուրդներ. Ջիղերը հաղորդակցութեան թելեր են, որոնք ուղեղը յարաբերութեան մէջ կը դնեն արտաքին առարկաներուն հետ:

Ջիղերու միշոցով ուղեղին կը հասնի զգայաբանքներուն վրայ եղած տպաւորութիւնը: Ուղեղը կը հասկնայ, կը բաղդատէ, կը վճռէ, եւ ուրիշ չիղերու միշոցով մկաններուն հրամաններ կը դրկէ կծկուելու:

Օրինակ. մէկը ետեւէս անունս կ'արտապանէ. ձայնը ականջիս կը հասնի, եւ լսողութեան չիղերու շնորհիւ ձայնի զգայնութիւնը մինչեւ ուղեղս կը հասնի: Ուղեղս կը հասկնայ, եւ վիզիս մկաններուն հրաման կուտայ գործելու. մկաններն հնազանդելով՝ կը կծկուին, եւ կը տեսնենք որ անունս լսելով՝ զլուխս դարձուցած եմ:

---

Սուզիւ, ի՞նչ հրաշալի կազմակերպութիւն ունի մարդկային մարմինը:

---

## 17. ԶՈՐՍ ԵՂԲԱՅՐ

Զորս եղբայր են՝ բոլոր տարին երկրիս վըրայ կը պտըտին. Զորսն ալ ունին զատ զատ հասակ, Պարզեւնին է հազար տեսակ:

Առջինեկն է մի պատանի. Բողբոչ, տերեւ, սաղարթ ունի, Պայծառ արեւ, կանաչ արօտ՝ Որոնց տըղաք են միշտ կարօտ: Երկրորդ եղբայրն՝ երիտասարդ՝ Կուտայ մեզի անձրեւ առատ, Ծաղիկ ցանէ նա ամէն դի, Ցոյսեր կուտայ առատ հունձքի:

Երրորդ եղբայրն՝ այր չափահաս՝ Միրգով լեցուն ունի մի թաս. Կը բաժանէ տըղոց իր զանձ՝ Ծիրան, ինձոր, խաղող ու տանձ, Զորրորդ եղբայրն է ծերունի, Ցուրտ ու խաւար շալկած ունի, Այգի, անտառ ամայացած՝ Քաշտ ու արօտ ձիւնով լեցուած:

---

Ամէն հասակ, ինչպէս ամէն եղանակ, իր վայելիթերն ու հանոյթերն ունի:

**18. ԽԱԲԵԲԱՅ ԱՆՈՒԷՍ**  
(ԱՌԱԿ)

Աղուէսը հաւնոցի մը հաւերը բարձր տեղ  
մը Թառած կը տեսնէ, կ'ուզէ որ սուտ ու պա-  
տիր խօսքերով անոնց մօտենայ:

« Զեզի մեծ աւետիս ունիմ տալիք, կ'ը-  
սէ. բոլոր կենդանիներ մեծ ժողով ըրին, որո-  
շեցին որ իրենց մէջ ասկէ ետք սէր եւ խաղա-  
ղութիւն ըլլայ. եկէք մենք ալ հաշտուինք եւ  
այսուհետեւ եղբօր պէս ապրինք:

Աքաղաղը, որ աղուէսէն աւելի խորամանկ  
էր, վեր կ'ելլէ, կը շտկուի, վիզը կը տնկէ, չորս  
դին կը դիտէ:

« Ի՞նչ նայեցար, կը հարցնէ աղուէսը:

— Ի՞նչ պիտի նայիմ, կ'ըսէ աքլորը, ա-  
հա երկու հատ շուն դէպի հոս կուգան:

Աղուէսը աս լսելուն պէս, սրարշաւ կը  
փախչի:

« Ե՞ն, կ'ըսէ աքաղաղը, ուր բարով, միթէ  
սէր եւ խաղաղութիւն չըրի՞ն կենդանիները: »

Աղուէսը, վազելով հանդերձ, կը պատաս-  
խանէ.

« Աս շուները, կարծեմ, դեռ չեն իմացած: »

Խարդախ մարդի իր յարած որոգայրին մէջ  
կ'իշնայ:

**19. ԵՐԳ ՄՇԱԿԻ**

Ահա ծագեց կարմիր արեւ,

Տաք ու պայծա՛ն է օդը.

Դէ՞ն, քաշեցէք, սիրո՞ւն եզներ,

Առա՞ջ տարէք արօրը:

Արտը վարենք, ակոս փորենք,

Խոր ակօսներ հողին մէջ.

Սերմը ցանենք որ հունձ հնձենք,

Ցորեն դիզենք կալի մէջ:

Թէ զայ ձըմեռ, մենք վախ չունինք,

Ուրախ կ'անցնի մեր օրը.

Ուտելու միշտ պաշար ունինք,

Լի եւ կուշտ է մեր փորը:

Դէ՞ն, քաշեցէք, սիրո՞ւն եզներ,

Շուտով վարենք արտերը.

Թող չըսեն մեր դըրացիներ,

Ծո՛յլ են Հայուն եզները:

Անօթութիւնը չի համարձակիր աշխատասէր  
մարդուն դռմէն մերս մանելու:

**20. ԹՌՉՈՒՆՆԵՐՈՒՆ ՕԳՈՒՏԸ**

(ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ՏԱՐՐԵՐ)

Թոչունները կը շնեն իրենց բոյնը՝ խոտի  
շիւղերով եւ բուրդի թելերով զորոնք ոչխարը  
կը թողու մացառին վրայ:

Թուչուններն իրենց ձագը կը սնուցանեն  
որդերով եւ Թրթուրներով։

Եթէ Թուչունները չըլլային, ո՞րչափ վնաս  
պիտի տային որդն ու Թրթուրը՝ մեր հունձքերն  
ուտելով։

Եթէ անզթութեամբ սպաննէք Թուչուն մը  
կամ աւրէք անոր բոյնը, արտերուն ցորենը գող-  
ցած՝ փնացուցած կ'ըլլաք։

Ասուժոյ իմաստորիւնը կը տեսնուի ամեն  
բանի մէջ։

## 21. ԿԱՐԱՊ, ԶՈՒԿ ԵՒ ԽԵԶԱՓԱՐ

Օր մը կարապը, ձուկն ու խեչափար,  
— Զեմ գիտեր ուսկի՞ց ալ զըտան իրար —  
Բեռնաբարձ սայլ մը տանիլ կ'ուզէին.  
Երեքն ալ մէկէն լըծուեցան սայլին:  
Երեքն ալ արիւն-բըրտինք կը մրտնեն,  
Սակայն չի՛ շարժիր սայլը իր տեղէն։  
«Զարմա՛նք, կ'ըսէին անոնք մէկմէկու,  
Զենք գիտեր՝ ինչու

Այս սայլը առաջ տանիլ չենք կրնար.  
Ո՛չ բեռը ծանր է, ոչ ճամբան դըժուար»։  
— Հապա չես ըսեր,  
Կարապը վեր կը քաշէր,

Խեչափարը ետ՝

Զուկն ալ դէպի գետ։

Ծուռը հրն էր, կամ որնւն էր իրաւունք՝  
Աւ Թողունք.

Բանն այս է որ,

Մինչեւ այսօր

Սայլը հնն է բեռովիլը.

— Այսպէս կ'ըսէ Քոիլովլը։

Հակառակութեամբ գործ առաջ յերբար։

## 22. ԵՐԿՈՒ ՃԱՄԲՈՐԴ

Երկու ճամբորդ, Թովմաս եւ Յովհաննէս,  
տօնավաճառ կ'երթային։ Անտառ մը հասան։  
Թովմաս, որ առջեւէն կ'երթար, իր առջեւ ոս-  
կիով լի քակ մը կը տեսնէ եւ կը վերցնէ։ »Ո՞հ,  
ինչ աղուոր գիւտ մ'լրինք, կը գոչէ Յովհաննէս  
զուարթազին։ — Մե՞նք, կը պատասխանէ Թովմա-  
մաս, ինչ ըսել կ'ուզես, բարեկամ։ ըսէ մանա-  
ւանդ ե՛ս, ե՛ս զտայ դրամը եւ ինձի՛ կը պա-  
հեմ։

Յովհաննէս կը լրէ. մտիկ կ'ընէ իր հա-  
րուստ լնկերին որ արդէն կը հաշուէ ինչ որ պի-  
տի կրնայ զնել իր գտած դրամով։

Յանկարծ երկու գող կ'երեւին անտառին

մէջ : «Վա՛շ, կը գոչէ Թովմաս սարսափահար, կորսուա՛ծ ենք : —

— Մե՞նի, կը պատասխանէ յայնժամ Յովհաննէս . կը սխալիս, բարեկամս . ըսէ մանաւանդ ես : » Աս լսաւ ու սկսաւ փախչիլ :

Իսկ Թովմաս, դրամին ծանրութեան պատճառով, չկրցաւ փախչիլ : Գողերը իր վրայ կը յարձակին, կը ծեծեն, կը կողոպտեն եւ իր գանձըն ու հազուստը միանգամայն կը գողնան :

Եթէ աղէկ օրերուդ բարեկամիդ օգևեցիր, ան աղ նեղ օրիդ կը հասնի :

### 23. ՎԱՐԷ՛, ՈՐԴԵԱԿ ԻՄ

Վարէ՛, որդեակ իմ Կիրակոս, Վարէ մանըդ եւ բաց ակոս . Արձակ դաշտերն են մեր արտեր՝ Պարարտ, բերրի եւ բարեբեր :

Ես՝ ցորենի ցանեմ հատեր, Քաղենը յուսով բեղուն արտեր . Օրհնեա՛լ է հողն, օրհնեալ՝ սերմեր, Օրհնեա՛լ՝ մշակը, եղնամոլներ :

Օրհնեա՛լ է անդ եւ անդաստան, Որ մեզ առատ հունձքեր կուտան . Օրհնեա՛լ է Տէր եւ իր պարզեւ . Ան մեզի տայ անձրեւ, արեւ :

Երախտագէս ըլլանիֆ Ասուժոյ՝ իր պարզեւած անթիւ բարիմներուն համար :

### 24. ԳՈԼ ՏՆԱՆ ԵՒ ՄԱՅՐԸ

(Ա.ՌԱԿ)

Այրի կնկան մը որդին պատիկուց վարժուեցաւ միրգ եւ բանջար գողնալ : Մայրը զանոնք կ'առնէր կ'ուտէր, եւ չէր խրատեր որ տըղան գողութիւն չընէ :

Տղան օր օրի աւելցուց գողութիւնը, եւ երբ մեծցաւ, աւազակներու հրոսակի մը պետը լլալով՝ շատ չարիքներ կը գործէր : Օր մ'ալ բռնուեցաւ եւ մահուան դատապարտուեցաւ :

Գլխատման ժամուն, խնդրեց որ մայրը բերեն որպէս զի լերջին անգամ մ'ալ տեսնէ ու համբուրէ : Բերին մայրը, եւ տղան՝ զրկելով անիկա՝ խնդրեց որ լեզուն ցոյց տայ :

Հազիւ թէ մայրը բերանը բացեր էր, որդին խածաւ փրցուց անոր լեզուն : Թազաւորը

հարցուց անոր. — «Ո՞վ չար տղայ, ինչո՞ւ  
կտրեցիր մօրդ լեզուն: — Վասնզի տղայու-  
թեանս ատեն զիս չիրատեց եւ չզգուշացուց գո-  
ղութենէ. ինքն է պատճառ իմ թշուառութեանս  
եւ կորուստիս: »

Թագաւորը հրաման տուաւ արձակել տը-  
ղան եւ անոր տեղ կախել մայրը:

Մնողի պէտի է կանուխէն զգուշացնեն  
յրենց զաւակերը վաս ունակութիւններէ:

## 25. ԽԵՂՃՈՒԿ ԱՐՏ

Աշունն սկըսաւ, հեռացաւ ծիծառ,  
Գատարկ է մարզը, դատարկ է անտառ.  
Միայն դաշտին մէջ անհունձ մընացած՝  
Տըխուր ու տրտում արտ մը կայ պառկած:  
Կարծես հասկերը միմեանց ականջին  
«Ի՞նչպէս կը մըսինք, կ'ըսեն, այս ցուրտին.  
«Նա՛տ տըխուր բան է գետնին հետ ըլլալ  
«Եւ առատ պըտուղդ հողերուն զոհ տալ:  
Ո՞հ, ամէն զիշեր մեր քովը կ'իշնէն  
«Անցնող թոշուններն, եւ ըզմեզ կ'ուտեն,

«Գազաններ կոխեն, հովը կը ծեծէ,  
«Ո՞ւր է մեր տէրը, ինչո՞ւ կը սպասէ: »  
Հովը խեղճ արտին կուտայ սեւ համբաւ.  
«Մահը ձեր տէրը երկրէս վեր առաւ: »

Որբերուն հայրն է Աստուած :

## 26. ԽՈԶԱՆԱԿ, ՍՊՈՒԽՆԳ ԵՒ ՍԱՆՏՐ

(ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ՏԱՐՐԵՐ)

Խոզանակը, որով կը մաքրենք մեր զգեստ-  
ները, ձիու մազով շինուած է:

Սպունզը, որով կը լուացուինք կամ տախ-  
տակ կը սրբենք, ուսկից կուզայ զիտէք: Սպուն-  
զը կենդանի մ'էր որ ծովին մէջ կ'ապրէք՝ ժայ-  
ռերու կամ խեցիներու փակած:

Զեր սանտրերն ալ կը շինուին կենդանի-  
ներու ելզիւրով եւ սմբակով: Ասոնցմէ կը շին-  
ուի նաեւ դանակի եւ զմելինի կոթ, հովանոցի  
եւ գաւազանի զլուխ, եւայլն:

Ամենէն անպէս կարծուած բաներն ալ օգ-  
տակար կրնան ըլլալ զիտուրեան եւ ար-  
ուեսի շնորհիւ:

27. ԿՈՐՍՈՒԱԾ ՀՈՐԹ

Զիւնը կուզար փաթիլ-փաթիլ,  
Հետն ալ անձրեւ կաթիլ-կաթիլ.  
Այդ միջոցին մի պառաւ կին  
Հորթ մը փնտռէր ասղին անղին:  
Երբ արօտէն տուն եկաւ կով,  
Լեցուն էր կուրծքն անուշ կաթով:  
«Հորթուկս ուր է», նա բառաջեց,  
Խեղճ պառաւին ցաւ պատճառեց:  
Մինչդեռ այսպէս պառաւ ու կով  
Կ'արտասուէին լաց ու կոծով,  
Յանկարծ ելաւ մի բարակ ձայն,  
Կովս հասկրցաւ որ հորթն է այն:  
Քովը վազեց բառաջելով,  
Պառաւն ետեւէն՝ տըքալով.  
Կորսուած հորթը մայրը գտաւ,  
Լեցուն ծիծը բերանն առաւ:  
Մըծեց, բոլոր կաթը հատցուց,  
Խեղճ պառաւին բան չը թողուց.  
Բայց պառաւը՝ աս անգամին՝  
Միրով ներեց չար հորթուկին:

*Պահիկ տղայ կարօս եւ իրենց ծնողիին  
պաշտպանութեամ:*

28. ԱՇԱԿԵՐՏԻ ՄԸ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆԸ

Երբեմն այնպէս կը կարծեմ թէ Ուսուցիչներս խիստ են, բայց անտարակոյս կը սխալիմ: Եթէ գիտնայի այն շարժառիթները որոնք գործել կուտան անոնց, թերեւս պիտի պարտաւորէի խոստովանիլ թէ անոնք իրաւունք ունին:

Արդէն բարկութեանս առաջին շարժումն անցնելէն վերջը, բանիցս չեմ զգացած՝ թէ գանգատներս անիրաւ էին եւ թէ ինձ տրուած պատիժը լոկ արդարութեան գործ մ'էր:

Թերեւս միշտ այնպէս է, եւ փոխանակ գանգատելու, աւելի աղեկ չէ որ ինքինքս ուղեմ: Հրահանգներս յաճախ չեմ կատարեր, եւ կամ չափազանց շուտ կատարելով՝ սխալներ կը գործեմ: Միթէ յանցանքն իմս չէ ամէն անգամ որ այս վիճակին մէջ կը գտնուիմ:

Մեր ամէնէն լաւ բարեկամներն անոնի են որ մեզ խսութեամբ կը դատեն եւ մեր պակասութիւնները ցոյց կուտան:

## 29. ԶԻՒՆ

«Այս, ինչու, ինչու կուզայ պաղ ձիւնը,  
«Նորէն ամիսներ տի մընամ տունը,  
«Չը պիտի տեսնեմ կանաչ ծառ, արօտ.  
«Միրուն ծաղիկին տի մընամ կարօտ։»

— Ձիւնը որ կուզայ երկինքէն ի վար,  
իմացիր, մե՛ծ բաղդ է մարդուս համար.  
Վերմակի մը պէս կը ծածկէ գետինն,  
Որ բացուի արմատ՝ դիմանայ ցըրտին։

Ան կուտայ հողին հիւթ, պարարտութիւն,  
Դաշտին ու արտին մեծ առատութիւն։  
Մի տրտընչար, մարդ, դուն թընութենէն,  
Թէ տաք եւ թէ ցուրտ՝ մեզ միշտ օգուտ են։

---

Ասուած ամէն բան լա՛ւ է յրեր. պէտք չէ  
սրացանի անոր յրածին վրայ։

---

## 30. ԱՐՔԱՅՈՐԴԻՆ ԵՒ ՕԶԸ

(Ա.Ռ.Ա.Կ.)

Հարուստ մարդ մ'ունէր սիրական օձ մը,  
որ տանը մէջ կը բնակէր, եւ այնքան ընտանեցած էր որ շատ անգամ կը խաղար մարդուն տղուն հետ եւ մինչեւ իսկ անոր վիզը կը փաթ-թուէր։

Երբ մեծաւ տղան եւ մէջքը թուր կը կապէր, օր մը, դարձեալ օձին հետ խաղացած ատենը, հանեց իր թուրը եւ զարկաւ կտրեց օձին պոչը։ Ան ատեն օձը զայրանալով՝ խածաւ տղան ու փախաւ։ Մանուկը մեռաւ եւ հայրը, երկար ատեն սուզ պահելէ ետք, մարդ ղրկեց որ իրեն բերեն օձը։ Սակայն օձը պատասխանեց։ — Ո՛վ բարի տէր, ինծի չի վայլեր քու քովդ գալ, վասն զի քանի՛ դուն զաւկիդ գերեզմանին նայիս եւ քանի՛ ես իմ պոչիս նայիմ, ոին ու ատելութիւնը չպիտի վերնան մեր մէջէն։ ուրեմն լաւ է որ բեզմէ հեռու կենամ։»

---

Ինչ որ կ'ուզես որ ուրիշը քեզի ընէ,  
Անյանն յրէ ուրիշին։

---

## 31. ՃԱԽԱՐԱԿ

Մանէ՛, մանէ՛, իմ ճախարակ,  
Մանէ՛ ճերմակ մանածներ,  
Մանէ՛ թելեր հաստ ու բարակ  
Որ ես հոգամ իմ պէտքեր։

Պայծառ օրերս երբ դարձան մութ  
Պարտքըս մընաց թէպէտ քիչ,  
Բայց պարտատէրըս չ'ըրաւ գութ,  
Եկաւ տարաւ ամէն ինչ :

Մանէ , մանէ , իմ ճախարակ ,  
Մանէ ճերմակ քուլաներ ,  
Մանէ թելեր հաստ ու բարակ ,  
Որ ես հոգամ իմ պէտքեր :

Գուրք ունենամք կարօտեայներուն վրայ :

### 32. ՊԱՏԿԵՐ ԵՒ ԳԾԱԳՐՈՒԹԻՒՆ

(ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ՏԱՐՐԵՐ)

Ո՞վ շինած է Ճեր կարդացած զրբին պատկերները . — Գծագրիչը :

Մատիտով կամ զրիչով՝ թղթի վրայ կը գծէ առարկաներու օրինակն , եւ ապա այդ օրինակը փայտի կամ քարի վրայ փորագրելով՝ կը տպեն , որպէս զի գուք ալ այդ պատկերներով ճանչնաք առարկաները :

Գեղեցիկ արուեստ մ'է գծագրութիւնը եւ շատ օգտակար գործաւորներուն համար :

Կահագործը , հիւսնը , ատաղձագործը ,

որմնադիրը , պարտիզանը , երկաթագործը եւ դարբինը աւելի ստակ կը շահին եթէ գծագրութիւն գիտնան :

Արուեստերն ու արհեստերը մեզի կը բերեն  
դիւրակեցութիւն :

### 33. ՃՊՈՒՌՆ ԵՒ ՄՐՁԻՒՆ

(ԱՌԱԿ)

Նատխօս Ճըպուռն ամառն ի բուն  
Առաւօտէ մինչ իրիկուն ,  
Ժի ժի , ժի ժի՝ բերանաբաց՝  
Անհոգ , անփոյթ ժիր ճըռճըռաց :  
Խակ երբ տաքուկ օրերն անցան ,  
Անոր երգերն ալ դաղրեցան :  
Զորս զին սառած՝ զետինն ու ջուր՝  
Ուսկից գտնէր ան՝ կերակուր :  
Ճարը հատած , յուսահատած՝  
Հընարք մը միտքն ինկաւ յանկարծ ,  
Ելաւ Մընին դուռը գնաց :  
«Թըք , թըք , թըք , թըք . — Ո՞վ է ան .

— Ճըպուռն է՝ քու բարեկամ :  
«Դընիկդ բաց , Մընիկ խաթուն ..»  
Շուտով բացաւ դուռը Մընիւն  
Երեսն ի վար ինկաւ Ճըպուռն .

«Մըրչիւն, լսաւ, հոգուդ սիրուն,  
 «Տուր ինձ կըտոր մը կերակուր,  
 «Թէ չէ՝ մեռնիմ ես, ո՞հ ի զուր:  
 — Ի՞նչ, ուտելու բան չունի՞ս:»  
 Ճըպուռն լսաւ. — «Լըսէ՛, հոգի՛ս,  
 «Քանի որ տաք օրերն անցան,  
 «Փորլս չինկաւ պատառ մը բան:»  
 — Հապա ամառն ու գարնեն,  
 «Ի՞նչ ըրիր ան տաքերուն:»  
 — Մի սըրդողիր, լսաւ ճըպուռն,  
 «Ես կ'երգէի ան տաքերուն:  
 — Չեմ սրդողիր, իմ ինչ հոգս է,  
 «Ռւրեմն հիմ՝ ալ զընա՛ պարէ:»  
 Այսպէս Մըրչիւնն ըսելով՝  
 Գոցեց իր դուռը շուտով:  
 Երիտասարդ անգործ քալող  
 Երբ ծերանայ, կ'ըլլայ մուրող:

Ժամանակը գանձ է, ի զուր մի վատմէ՛ զայն:

### 34. ԱՍՏՈՒԾՈՅ ՄԵԾՈՒԹԻՒՆԸ

Եկէք, տեսէք սա բացուած վարդը. նա-  
 յեցէք, ինչպէս կ'երերայ իր կանաչ կնապած  
 ժիւղին վրայ: Այս է ծաղիկներուն թագուհին.  
 Թերթերն են կարմրուկ, տեսքն է ազնիւ ու գե-

ղեցիկ. հոտը բռներ է օդին մէջ: Բայց այս  
 վարդն ընողը ալ աւելի գեղեցիկ է, ամէն սրտի  
 սիրելի է:

Առիւծը ամէն կենդանիներէ ուժով է. երբ  
 իր որչէն ելլէ ու պոչը շարժելով սկսի մռնչել,  
 արածող կենդանիներն իրենց երկիւղէն կը թո-  
 ղուն դաշտը, գազանները անապատ կը փախ-  
 չին:

Ուժով է առիւծը, բայց իր ստեղծողը ալ  
 աւելի զօրաւոր է. ինքն՝ ուզածին պէս՝ ամէն  
 մարդու կեանքը չափեր է, ու չկայ մէկը որ  
 Անոր բարկութենէն ազատի՝ յանցաւոր եղած  
 ատենը:

Պայծա՛ռ է արեւն՝ երբոր անամպ երկինքէ  
 ծագի. երբոր փայլուն ճամբովը առաջ կուգայ՝  
 բոլոր երկիրս իր լուսովը կը լեցնէ: Բայց աւելի  
 փառաւոր է Ան՝ որ արեւը ստեղծեր է. ինքն  
 ամէն տեղ կը մտնէ, իր երեսի լոյսն իր ամէն  
 ստեղծուածները կը լուսաւորէ, ու ինքը գիշեր  
 չունի. անոր անունն է ԱՄՏՈՒԱՅ. իր գործն է  
 աշխարհս. ինքն ալ իր ամէն գործէն վեր է.  
 ինքն է գեղեցկութիւն, զօրութիւն եւ կարողու-  
 թիւն:

Կարելի՞ յիհանալ Ասուծոյ մեծութեան  
 եւ անսահման բարութեան վրայ:

### 35. ԵՐԳ ԳԵՂՁԿԱԿԱՆ

— Լուսնակն անուշ, հովն անուշ,  
Շինականի քունն անուշ.

Մազեց լուսնակ երկինքէն,  
Հովուին սըրինգն էր անուշ:

— Հօտաղն եզներ կ'արածէ,  
Մամկալ պառկեր՝ քունն անուշ,  
Քաղցրիկ զեփիւռ կը շնչէ,  
Ծովային հովն էր անուշ:

— Դաշտեր, ձորեր ննջեր են,  
Ջըրեր զլզլան՝ ձայն անուշ.  
Թռչունք թռան իրենց բոյն,  
Սոխակին ձայնն էր անուշ:

— Անմահական հոտ բուրէր  
Կարմիր վարդի հոտն անուշ.  
Հասուն պտղով լի ծառեր,  
Որոնց տակ քունն էր անուշ:

---

Ի՞նչ ժաղցր է զիւղական պարզ ու խաղաղ  
կեանիք:

---

### 36. ԽԱՐԴԱԽՈՒԹԵԱՆ ՊԱՏԻԺԸ

(Ա.Դ.Ա.Կ.)

Այրի կին մը տատն այծ եւ մէկ զաւակ  
ունէր: Որդին ամէն օր կը տանէր այծերն  
առածելու, եւ իրիկունը կը բերէր: Մայրը կը  
կթէր այծերն, եւ ամէն օր շերեփ մը շուր կը<sup>1</sup>  
լեցընէր կաթին մէջ ու կը ծախէր:

Օր մը որդին ըսաւ մօրը.

«Ինչու կաթին մէջ շուր կը խառնես, մի-  
թէ խարդափութիւն չէ այդ:

— Տղաս, ինչ ընեմ, կաթերնիս քիչ է,  
անոր համար շուր կը խառնեմ որ քիչ մ'աւելի  
գայ եւ մեզի ձմրան պարէն ըլլայ:»

Օր մ'ալ, մինչ տղեկը ձորի մը մէջ կ'արա-  
ծէր այծերը, ամպեր դիզուեցան, երկինքէն  
անձրեւ տեղաց, եւ հեղեղը տարաւ գետը լե-  
ցուց այծերը: Տղան միս մինակ տուն դարձաւ  
դեռ արեւը մարը չմտած:

Մայրը հարցուց.

«Ո՞ւր են այծերը, ինչու կանուխ եկար:  
— Մայրիկ, ըսաւ տղան, ան շերեփ մը շուրը  
զոր կը խառնէիր կաթին, ժողվուեցաւ, հեղեղ  
դարձաւ ու մեր այծերը տարաւ գետը լեցուց:»

---

Խաբեբայուրինը անպատճիծ չի մնար:

37. ԵՐԳ

Օ՞ն, եղբայր, առնենք  
Նըւազարաննիս,  
Կարգաւ մենք զարնենք  
Միրուն երգերնիս:

Թմբուկ մը ունինք  
Շա՛տ զեղեցիկ է,  
Քանի՛ կը զարնենք  
Խիստ ձայն կը հանէ,  
Թըմ, թըմ, թըմ, թըմ, թըմ,  
Թըմ; թըմ, թըմ, թըմ, թըմ,

Փոքրիկ չութակնիս  
Շատ լաւ լարած ենք,  
Առնենք աղեղնիս  
Երգենք ու աժենք:

Պի, լի, պի, պի, լի,  
Պի, լի, պի, պի, լի:  
Մեր սիրուն տաւիդ,  
Չենք մոռնար քեզի,  
Թող լինի շաւիդ  
Չայնիկըդ մեզի:

Տի, տի, տի, տի, տի,  
Տի, տի, տի, տի, տի:

Տեսէք մեր սըրինք  
Համըր չի մընար,  
Մենք զանի առինք  
Սուլելու համար:

Տիւ, տիւ, տիւ, տիւ, տիւ,  
Տիւ, տիւ, տիւ, տիւ, տիւ:

Ծնծղան ցնծալով  
Կ'առնենք ձեռքերնիս,  
Ուժով զարնելով  
Կ'երգենք ամենքնիս:

Ծին, ծին, ծնծայ, ծին,  
Ծին, ծին, ծնծայ, ծին:  
Փողերնուս զոռ ձայն

Մեզ քաջալեր է.  
Ո՛վ որ սիրէ զայն,  
Թող լաւ մը լըսէ.

Թոռու, թոռու, թոռու, թոռու, թոռու,  
Թոռու, թոռու, թոռու, թոռու, թոռու,

Եկէք, եղբայրներ,  
Դաշնակին վըրայ,  
Շարժենք մեր մատներ,  
Թող լաւ մը զոռայ:

Տօ, տօ, տօ, րէ, մի:  
Ֆա, սօլ, լա, տօ, սի:

Երաժշուրինը կ'ազնուացունէ հոգին ու  
սիրը:

38. ԹՈՒՂԹ

Գիտէ՞ք, ինչո՞վ շինուած է այս գիրքին ու ձեր տետրակներուն ճերմակ թուղթը։ — Հին քուրչերով կամ յարդով եւ կամ տունկերով։ Թղթագործը զանոնք հնահաւաքներուն ժողվել կուտայ, կը թրչէ, խմոր կը շինէ։ Անպա մամուլի տակ կը ճնշէ եւ անոնց վրայ տեսակ մը խէժ կը սփռէ որ թուղթը չպտղի՝ վրան գրուած ատեն։

Թերթերը չորնալով՝ կ'ըլլան թուղթ, զոր կը կտրեն, թերթ կը շինեն եւ այդ թերթերէն տետրակ կը կարեն, կամ տպագրութեան մեքենաներով անոնց վրայ կը տպեն։ Յետոյ կազմարարը կը ծալէ թերթերը, իրար կը կարէ, վրան կողք կ'անցլնէ եւ կը շինէ գիրք զոր դուք կը կարդաք։

Առուեսները մեծագոյն սատարն են առաջդիմութեան։

---

39. ԵՐԿՈՒ ԱՅԾԵՐ

Գոռող մի այծիկ, ի կամուրջ փոքրիկ, Ելաւ դէմ դէմի Ուրիշ մի այծի։  
«Շնուտ քաշուէ՛ դուն ետ, Խենդուկ, վահտ, տըգէտ»; — Ես ետ չե՛մ քաշուիր, Ապո՛ւշ դիմադիր։

Եւ շուտ՝ եղջիւրներ կը սկսին վար վեր Զարնել հրմշտկել։ Այսպէս երկուքն ալ Գըլորին իսկոյն կ'ըլլան զետամոյն։ Այծերուս խելքով Խենդեր պակաս չեն, Յամառ ընթացքով իրար կործանեն։

Յամառութիոնը մարդուս կորուսին պատճառ կ'ըլլայ։

---

## 40. ՓՈՔՐԻԿ ԹՌՉՈՒՆՆԵՐԸ՝ ԶՄԵՌ ԱՏԵՆ

Զմրան ամենէն ցուրտ օրերն էին։ Զիւնով ծածկուած էր երկիրն, եւ փոքրիկ թռչուններն ալ չէին կրնար ուտելիք գտնել։ Փոքրիկ Մարիամ, ամէն օր՝ կերակուրէն ետքը՝ սեղանի փշրանքներն հաւաքելով՝ կը տանէր բակը կը թափէր անսուաղ թռչուններուն համար։ Թղոչուններուն թիւը կ'աւելնար որ ըստ օրէ, այնպէս որ՝ Մարիամի պաշարն հազիւ կը բաւէր խեղճ սովեալներուն որ երկինքի ամէն կողմերէն կուգային՝ անկէ կերակուր խնդրելու համար։ «Այդ ըրածդ աղէկ բան է, գաւակս, ըսաւ մայրը. սակայն չ'ես կրնար բոլոր թռչունները կերակրել։

— Բայց, մայրիկ, ես ապահով եմ թէ ամէն պզտիկ աղջիկ ինձի պէս կ'ընէ, եւ որովհետեւ պզտիկ թռչուններ գտնուած ամէն տեղեր պզտիկ աղջիկներ ալ կը գտնուին, ոչ մէկ թռչուն անօթի չի մնար։»

Մարիամ չ'էր հաւատուար թէ պզտիկ աղջիկ մը կրնայ անտարբեր մնալ՝ պզտիկ թռչուններու կրած տառապանքին։ Մայրը գորովանքով համբուրեց զնա՝ իր բարեսրտութեանհամար։

---

Կանոնիէն վարժուեցէ՞՞ գրասիրս ըլլալ։

## 41. ՄԵՂՐԻԿԻՆ ՀԱՐՑՈՒՄԸ

Պայծառ զիշեր մը, երբ Մեղրիկ  
Դիտէր երկինքը հանդարտիկ,  
«Մայրիկ, ըսաւ, երկնից վըրան։  
ի՞նչ են անոնք որ պլազլան,

— Անոնց Մեղրիկս, ես զսեմ քեզ։  
Անոնք որ վերն, հեռուն տեսնես։  
Մեր պահապան հըրեշտակին  
Աչերն են որ միշտ կը փայլին։

— Սակայն, մայրիկ, ինչու համար,  
Այդ աչերն—որ են անհամար—  
Չեն երեւար ցերեկուան մէջ,  
եւ զիշերը վառին անշէջ։

— Քանզի երբոր մենք ենք արթուն,  
Մեր հրեշտակը քաշէ խոր քուն,  
Խոկ երբոր մենք քընանանք խոր,  
Մեզ կը հսկեն աչերն անոր։

---

Ասուած է պահապան անմեղներուն եւ միշտ  
կը հսկե անոնց վրայ։

---

## 42. ՀԱՆՁԱՐԵԼ ՄԵՐՈՒՆԻՆ

Պաղտատի Խալիֆան, որ մը, բազմաթիւ հետեւորդներով կ'անցնէր տեղէ մը։ Տեսաւ ծերունի մը որ արմաւենի կը տնկէր։

«Ինչո՞ւ պարապ տեղը կը յոգնիս, ո՞վ մարդ, ըստ անոր Խալիֆան, քանի որ քառասուն տարի ետք պտուղ պիտի տայ տնկածդ։ դուն այսօր կաս, վաղը չիկաս։

— Տէր Թագաւոր, պատասխանեց Ծերունին, ուրիշ մը տնկեց՝ ես կերայ, ես ալ կը տնկեմ որպէս զի ուրիշն ուտէ։»

Թագաւորը շատ հաւնելով այս խօսքին՝ հազար ոսկի տուաւ անոր։

Ծերունին ընդունելով այս պարգեւը, փառք տուաւ Աստուծոյ եւ շատ գոհ երեցաւ։

«Ինչո՞ւ Աստուծմէ գոհացար եւ փառք տուիր, հարցուց Թագաւորը։

— Վասն զի, պատասխանեց ծերունին, ամէն մարդու տնկած ծառը քառասուն տարիէն պտուղ կուտայ։ իսկ իմա մէկ օրուան մէջ պտուղ տալ սկսաւ։ — ահա ասոր համար գոհացայ։»

Թագաւորը նորէն հազար ոսկի պարգեւ տուաւ այս գեղեցիկ պատասխանին համար։

Ծերունին դարձեալ գոհացաւ եւ փառաբանեց զԱստուծած։

Թագաւորն հարցուց։

«Ինչո՞ւ նորէն գոհացար։

— Վասնզի, ըստ ծերունին, ամէն մարդու ծառ տարին մէկ անգամ պտուղ կուտայ, իսկ իմ ծառս մէկ օրն երկու անգամ պտուղ տուաւ, ինչո՞ւ չգոհանամ։»

Թագաւորն՝ զմայլած այս հանճարեղ պատասխանէն՝ շատ սիրեց ծերունին եւ տարաւ վերակացու կարգեց իր պալատին, որպէսզի խրատէ եւ կրթէ իր զաւկիները։

---

Եսասէր չ'ըլլա՛նֆ. Մեր Ամաններուն օգտին ծառայե՛նֆ, ապագա՛ն ալ մտածենի։

---

## 43. ԼՈՒՍՆԱԿԸ

Երկինք ծածկըւած էր սեւ ամպերով, Անձրեւ կը տեղար, ուժգին փըչէր հով։ Սարսափեցուցիչ որտոմամբ ահեղ, Եէկ կայծակներու կը տեղար հեղեղ։

Արտէն եւ Արուս՝ պատուհանին քով։ Նըստած նայէին դուրս՝ տըխուր դէմքով։ Մայրիկը չիկար տան մէջ այն զիշեր, Հայրիկն ալ հեռու երկիր էր գացեր։

Երբ հանդարտեցաւ մրրիկն այն սաստիկ,  
Ցրուեցան ամպերն ալ մէկիկ մէկիկ,  
Յանկարծ փայլեցաւ թագուհին լուսնակ,  
Երկինքի վրայ՝ դեղնած, տիրունակ:  
«Ք՞ոյ իս, վեր նայէ, ըստ Արսէնիկ,  
Տես. երբոր ծովէն նոր կ'ելլէր լուսնիկ  
Ո՞րբան կարմիր էր՝ վառ ու բոցալոյս,  
Բայց հիմա ինչու այսպէս է, Ա՛րու:

—Միթէ չես գիտեր, եղբայր իմ Արսէն.  
Այնքան սոսկալի որոտման ձայնէն,  
Սաստիկ զախնալով գեղեցիկ լուսինն՝  
Եղած է իր գոյնն այսպէս դեփ-դեղին:

Հետարիիր եղել եւ ամէն օր օգտակար բան  
մը սորվեցէ:

#### 44. ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ԳԻՒՏԸ

Այսօր ամէն դպրոցական ունի գիրքեր, եւ  
կրնայ քիչ մը ստակով իրեն պէտք եղած գիր-  
քերը գնել. բայց ժամանակով այնպէս չէր։  
Գիրքերը ձեռքով կը գրուէին, եւ ասոր հա-  
մար քիչ եւ սուղ էին։ Միայն հարուստները  
կրնային ձեռագիր գնել եւ շատ մարդ չէր  
կրնալ կարդալ սորվիլ։

Ասկէ իբր չորս դար առաջ, Յովհաննէս Կիւ-  
թէնպէրկ անուն մարդ մը հնարեց տպագրու-  
թիւնը՝ հետեւեալ կերպով։ Այսուբենի գիրերը  
շինեց մանր բառակուսի փայտի վրայ։ Այս գի-  
րերը սեղանի վրայ շարեց, այնպէս որ բառեր  
եւ խօսքեր կազմեն. իւղոտ մելան քսեց եւ  
թեթեւապէս թրչած թուղթ մը տարածեց անոր  
վրայ. յետոյ այս ամէնը ուժով մը սեղմեց մա-  
մուլի տակ. այն ատեն՝ գիրերը երեւցան թուխ-  
տին վրայ։ Տպագրութիւնը հնարուած էր։

Տպագրութեան գիւտը մարդկութեան մեծա-  
գոյն փառքերէն մէկն է։

#### 45. ԴՈԴՈՇՆ ՈՒ ԿԱՅԾՈՈՒԿԸ

Փոքրիկ ճըճի մը ըսպիտակ,  
Հանդարտ հանգչէր սեւ հողին տակ.  
Համեստ էր այն՝ պահուած ի ստուեր,  
Այլ յանգէտը շող կ'արձակէր։  
Դողոշն անշահ կ'ելլէ ծակէն՝  
Կանաչագոյն ու տըղմաշէն։  
Այդ նախանձորդ լրու կը թափէ  
Մեր լուսափայլ որդին երես։

«Ո՞վ Դոդոշիկ, ինչ ըրի քեզ,  
Կը գոչէ որդը աղեկէզ,  
Ինչն է այդ կատաղի թոյն։  
— Ե՞ն, կ'ըսէ ան, Էր փայլիս դուն։»

Զար մարդը ուրիշներուն աղեկութիւնը չ'ու-  
գեր եւ կը ջանայ անոնց վճասել։

— Կատուին ըսին. «Կեղսդ դե՛ղ է»։  
Իսկոյն սարաւ խորունկ բաղեց։  
Զարսին ըսին. «Բարի լո՛ւր է»։  
Մատն ականցին սարաւ խորեց։

#### 46. ՄԱՐԴԿԱՅԻՆ ՑԵՂԵՐ

Մարդիկ որ կը բնակին երկրիս վրայ, ա-  
մէնքն ալ նոյն գոյնն ու ու կերպարանքը չու-  
նին. հապա կան՝ սպիտակ, դեղին, պղնձագոյն  
սեւ գոյնով մարդիկ։

Մի կարծէք, սակայն, որ երկրիս վրայ զըտ-  
նուող մարդիկ միայն գոյնով կամ կերպարան-  
քով կը տարբերին իրարմէ։ Անոնք բարքով,  
վարքով, կրթութեամբ կրօնքով ու լեզուով ալ  
կը զանազանուին։

Այն ժողովուրդներն որ քաղաքակրթութեան  
մէջ յառաջացած են, հաստատուն բնակութիւն

ունին՝ կ'ըսուին ժաղախակրթեալ ազգեր, ինչ-  
պէս եւրոպացիք եւ Ասիոյ ազգերէն ումանք։  
Քաղաքակրթուած ազգերն օրէնք ու կառավա-  
րութիւն ունին, աստուածապաշտ են, ուսման  
եւ զիտութեան մէջ յառաջացած են, արհեստով  
ու վաճառականութեամբ կը զբաղին։

Կան ժողովուրդներ որ հաստատուն բնակու-  
թիւն չունին, վրաններու տակ կը բնակին, խաշ-  
նարած եւ որսորդ են. ասոնք կը կոչուին թա-  
փառական կամ վայջատուն։

Կան նաեւ վայրենիները որոնք խումբ  
խումբ կ'ապրին, արհեստ եւ ուսմունք չեն զի-  
տեր, կառավարութիւն, օրէնք եւ կրօնք չունին։  
Ասոնց մէջ մարդակերներ ալ կան։

Քաղախակրթութեամբ է որ մարդ իր կոչման  
արժանի կ'ըլլայ։

#### 47. ԲԱՅՑ, ԻՄ ՊԵՊԵՇՈՒ

Կաղանդին օրն էր. շուրջ վառարանին,  
Անուշ հեթեարներ կը պատմէր հանին.  
Երուանդ եւ Յուսիկ՝ նըստած անոր քով՝  
Մըտիկ կ'ընէին ծիծաղկոտ դէմքով։

Սեղանին վըրայ կային այն բոլոր  
Նըւէրք կաղանդի, սիրուն ու կլոր.  
Կարմըրուկ խնձոր, դեղնորակ նարինչ,  
Չամիչ, թուզ, ընկոյզ, կաղին՝ — ամէ՛ն ինչ:

Յանկարծ վեր ցատկեց իր տեղէն թուսիկ.  
Դոնէն դուրս ելաւ թեթեւ քնքուշիկ,  
Գրտաւ իր պէպէք, զրկեց զայն ուժգին,  
Եւ համբուրելով՝ ներս մըտաւ կրկին:

«Ինչո՞ւ դուրս ելար», երբ հանին հարցուց,  
Թուսիկ՝ որ կ'ուզէր ըսել առաջուց.  
«Մենք ունինք, ըսաւ, կաղանդ, նոր տարի,  
«Բայց իմ պէպէքս դուրսը թող սառի՞»:

**Գրութիւնն է առաջինութեանց մայրը:**

## 48. ՄԻԱՍԻ ԶԵՐՔՈՎ ԳՈՐԾ ՄԻ՛ ՏԵՍՆԵՐ

(Ա.Ռ.Ա.Կ.)

Փարիզի Տնկաբանական Պարտէզին վերակացուն անգամ մը երկու հատ թարմ թուզ կուտայ ծառաներէն մէկուն՝ պատուիրելով՝ որ Պիւֆօնին ընծայ տանի:

Ճամբան, խեղճ ծառան՝ թուզերուն աղուորութեան չկրնալով դիմանալ՝ մէկ հատք կ'ուտէ,  
Պիւֆօն՝ վերակացուին նամակէն իմանալով թէ

երկուք պիտի ըլլան թուզերը՝ կը հարցնէ ծառային թէ «Ո՞ւր է միւս թուզը»:

— Միւսը կերայ, պարոն, կ'ըսէ բարեմիտ ծառան կարմրելով:

— Ինչպէ՞ս, կ'ըսէ Պիւֆօն զարմանքով:

— Այսպէս ըրի, պարոն, կ'ըսէ միամիտը՝ երկրորդ թուզն ալ բերանը նետելով:

Միամիտի ձեռիով գործ մի՛ տեսներ:

## 49. ԱՂՋԻԿՆ ՈՒ ԹՌՉՆԻԿԸ

— Եկուր ինձ, սիրնւն թռչնիկ, ինձ եկուր,  
Քեզ համար ունիմ վանդակ մը մաքուր.  
Քեզի պիտի տամ ծաղիկներ փայլուն,  
Թարմ, հասուն միրգեր եւ խոտեր ցողուն:

— Շատ ապրիս, աղջիկ, ու վարձքըդ կատար՝  
Բայց ես կը սիրեմ բաց ու զով կամար,  
Եւ իմ սիրուն բոյն բարձր ծառի տակ  
Աւելի լաւ է բան ոսկի վանդակ:

— Ո՞հ, պզտիկ թըռչուն, ուր գացիր թըռար,  
Զիւնը ծածկեր է ամէն ձոր ու սար.  
Սառած է բոյնդ ալ, սառ է ծով ու գետ,  
Մի՞ երթար, թըռչնիկ, կեցիր ինծի հետ:

— Զէ , պըզտիկ աղջիկ , տի թըռիմ , տ'երթամ ,  
Աւելի շատ բոյս , տաք երկիր զըտնամ .

Երբ գարունը գայ՝ անուշ զեփիւռով՝  
Ես պիտի երգեմ իմ զըւարթ ձայնով :

— Ո՞վ է ուղեցոյցդ , թոշնակ , հէ՛ք թոչնակ ,  
Մինակնակ կ'երթաս ծով , լիճ ու բլրակ .  
Յիմար ես , ինչ ես , եկալը , հնս կեցիր ,  
Գուցէ մոլորիս հեռաւոր երկիր :

— Ա՞հ , չէ , չէ , աղջիկ , Աստուած է իմ թեւ ,  
Լեռ ու ծով կ'անցնիմ անվախ ու թեթեւ .  
Օդին պէս թեթեւ ըրաւ զիս՝ անշուշտ  
Որ օդ , լոյս գտնեմ ու ծըծեմ անկուշտ :

Թոյուններն իրենց յարդաշէն բոյնին մէջ  
աւելի երջանիկ , հանգիս եւ ուրախ են ,  
յան ոսկի վանդակի մէջ :

## 50. ՑՈՐԵԿ ՈՒ ԳԻՇԵՐ

(ԳԻՑՈՒԹԵԱՆՑ ՏԱՐՐԵՐ)

Թէեւ երկիրը անշարժ կ'երեւայ , սակայն  
միշտ կը դառնայ եւ մենք ալ անոր հետ : Այս  
շարժումի միջոցին երկրիս մէկ մասը արեւին

դէմ կուգայ եւ ցորեկ կ'ըլլայ : Բայց միւս մասը  
մթութեան մէջ կը մնայ ու զիշեր կ'ըլլայ : Այս-  
պէս , շարունակ դառնալով՝ մեզի ցորեկ ու լոյս  
եղած ատեն , ուրիշ տեղ զիշեր կը տիրէ :

Ցորեկ ու զիշեր միւսին կը կազմեն քսանը  
չորս ժամ . ըսել է 24 ժամն անգամ մը երկիրը  
կը դառնայ ինք իր վրայ :

Սակայն երկիրը ուրիշ շարժում մ'ալ ունի .  
Մարդին մէկ անգամ ալ արեւին շուրջը կը դառ-  
տարին մէկ անգամ ալ արեւին կուգան տարիին չորս ե-  
նայ , եւ ասկէ առաջ կուգան տարիին չորս ե-  
ղանակները :

Մէկ տարին կ'ընէ երեք հարիւր վաթսունը  
հինգ օր : Արդ՝ եթէ այսօր ութ տարեկան էք ,  
մինչեւ որ ինը տարու ըլլաք , երկիրը մէկ ան-  
գամ արեւին շուրջը՝ եւ 365 անգամ ալ ինք իր  
վրայ շրջան պիտի ընէ :

Տիեզերին մէջ ամեն բան Աստուծոյ իմաս-  
տութիւնը կը հոչակէ :

**51. ՄԵՂՈՒ, ՃՊՈՒՌՆ ՈՒ ՃԱՆՃ**  
(ԱՌԱԿ)

Մեղու մը կանուխ ելած առտըւանց,  
Կ'երթար ժողովել բերքն անուշ ծաղկանց,  
Ճըպուռն ու ճանճն ալ հոն զըտնուելով՝  
Հսկըսան քննել մեղը սուր խելքով։  
Ճըպուռը կ'ըսէր. — «իրաւ, ով մեղու,  
Քու մեղըդ կ'արժէ շատ զարմանալու.  
Բայց քիթ պէտք է որ հոտին դիմանայ,  
Վարդէն, նաև էն զըլուխ կը զառնայ։  
Թէ որ մէջը քիչ մը զըդում մըտնար,  
Քիչ մ'ալ ըսպանախ՝ զին չէր ունենար,  
Ճանճն ալ վրայ բերաւ. — Ի՞նչ ըսենք մոմուն,  
Իրաւ որ փարպետ շինող է մեղուն,  
Բայց ես ալ աղուոր մու մը տեսած եմ,  
Ճըրագու կ'ըսեն, բնչպէս բացատրեմ,  
Հո՛տ ու համ, սեպէ թէ բնւն մանանայ։  
Քուկդ այնպէս շինէ, տես ի՞նչ կը դառնայ։»  
Այս ու այսպիսի բարակ դատումով  
Երկու զիտուններն եկած քովէ քով՝  
Մեղրին ու մոմին վրայ կը խօսէին.  
— Մեղուն լըռութեամբ կը նայէր զործին։

Բնաւ մի՛ վհասիր յարամիս յննադատութիւններէ, բաւ է որ ուղիղ եւ օգտակար բանի  
մը կ'աշխատին։

~~Էշն ի՞նչ զիտէ մուշ ի՞նչ է :~~

**52. ԱՊԱԿԻՒՆ ՕԳՈՒՏՆԵՐԸ**

Ապակիէն կը շինուին ակնոցներ՝ որ աչքի  
տկարութիւնները դարմանելու կը ծառայեն։  
Գիտուններն ապակիէ կը շինեն այնպիսի գոր-  
ծիքներ՝ որոնցմով կարելի կ'ըլլայ տեսնել շատ  
հեռաւոր առարկաներ (հեռադէս), ինչպէս  
նաեւ գործիքներ՝ որով կարող կ'ըլլանք տեսնել  
ամենամանր իրերը (մաներադէս), որոնք չպիտի  
կրնայինք տեսնել պարզ աչքով։

Պարտիզաններն ալ երբեմն ապակի կը գոր-  
ծածեն՝ տունկերը ցուրտէն պահպանելու եւ ա-  
նոնց աւելի չերմութիւն տալու համար։

Ապակին ա՛յնպիսի յատկութիւն մ'ունի որ  
չերմութիւնը ներս կը մտցընէ, բայց չի թողուր  
որ դուրս ելլէ։ Ապակիէ ծածկոցը կը նմանի  
սենեակի մը՝ որուն մէջ չերմութիւնը, անգամ  
մը մտնելէ ետքը, հոն բանտարկուած կը մնայ։

Ապակին աս՝ անպատեհութիւնն ունի որ դիւ-  
րաբեկ է, այսինքն դիւրաւ կը կոտրի. կոտրած  
ապակիի կտորները շատ հատու են եւ գէշ կեր-  
պով կը վիրաւորեն։

Օգտակար հանելիեն նախապատի է։

### 53. ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԵԱՆՔ

Ո՞վ սուրբ վայրեր, անհոգ ժամե՞ր իմ կենաց,  
Որ մըտքիս մէջ քաղցր յիշատակ մ'էք թողած.  
Ըսէք ինծի, չէ՞ կարելի ետ դառնաք,  
Այրած սըրտիկս զովացընել գալ փութաք:  
Ի՞նչ քաղցր է սէրն դպրոցական ընկերաց,  
Որով մարդիկ մանկութենէն հետ միմեանց  
Գաղափարի սերտ կապով մը կը կապուին,  
Եւ այդ կապով միմեանց եղբայր կը լինին:  
Բարեկամաց մէջ ամենէն քաղցըրներն  
Են դպրոցի ու դասատան ընկերներն,  
Որոնց սիրուն յիշատակներ քան զայլոցն,  
Կուտան սըրտին՝ կարօտի քաղցր ըսփոփանք:  
Ո՞հ, երջանիկ էք դուք, սիրուն մանուկներ,  
Որ ձեր անմեղ ժամերն ուսման նուիրեր՝  
Մեղուի պէս ծաղիկներէն հիւթ քաղէք,  
Եւ աշխարհիս հչ հոգ, ոչ վիշտը կըրէք:

---

Առաջին զգացումներն ու սպառութիւնները  
անցին յիշատակ մը կը թողում մեր մտին մէջ:

---

Ի՞նչ որ կը սորվինք օրօրնին մէջ, մինչեւ  
գերեզման կը տես:

---

### 54. ՈՐ ՏՂԱՆ ԱՂԷԿ ԳԻՐ ՊԻՏԻ ԳՐԵ

(ՕԳՏԱԿԱՐ ԳԻՏԵԼԻՔ)

Ճաբոնի մէջ սովորութիւն կայ որ տարիին  
առաջին կամ երկրորդ օրը, զիր սորվող տղաք  
թղթի կտորներու վրայ քանի մը տող զիր կը  
զրեն: Յետոյ այդ թղթերը կը ծալուին՝ կարմիր  
եւ ոսկեգոյն լարերով, եւ կը դրուին կուռքե-  
րուն տակ զտնուող դարակին մէջ:

Ամսուն տասնըինզին կրատան բակին մէջ  
կրակ կը վառուի եւ թղթերն անոր մէջ կը  
նետուին, մինչ տղաք եռանդով կը դիտեն թէ  
իրենցմէ որնւն թուղթը օդին մէջ ամենէն բարձր  
կ'ելլէ բոցերուն հետ: Վասն զի այնպէս կը հա-  
ւատան թէ զայն զրող տղան շատ հանճարեղ  
քարտուղար մը պիտի ըլլայ:

Կը հասկնաք հարկաւ թէ այս չէ լաւագոյն  
միջոցը՝ զիտնալու համար թէ ձեր մէջէն հվ պի-  
տի ըլլայ քաջ գեղագիր. Երբ աշակերտ մը հոգ  
կը տանի ճիշդ օրինակին նման զրելու եւ վար-  
ժապետին պատուէրին համեմատ բռնելու զրիչը՝  
տարակոյ չունիմ թէ աղէկ զրել պիտի սորվի:  
Երբ գեռ տղայ էի, վարժապետս կ'ըսէր ինձ.  
— Ո՞վ որ կ'ուզէ լաւ զրել, պէտք է նախ սի-  
րահար ըլլայ զրելու :

---

Ի՞նչ որ կ'ընես՝ սրա՛նց յրէ եւ լա՛ւ, եթէ  
կ'ուզէս յաջողիլ :

---

## 55. ԴԱՐԲՆՈՑԻՆ ՄԷջ

Վարպետու աշկերտ կայնած դէմ դէմի՝  
Կըրակն են խոթեր ձողերն երկաթի։  
Աշկերտ մ'ալ «փո՛ւֆ փու՛ֆ» կը փռչէ փռքոց,  
Եւ վառարանէն կ'ելլեն ծուխու ու բոց։

Ծանըր մուրճերով՝ կարմիր երկաթէն  
Պէս պէս գործիքներ շուտով կը կոփին։  
Հոն՝ սալին վըրայ՝ «Թաքը Թիքը Թաք»  
Կացին, բահ, բըրիչ, նաեւ զամ, ուրագ։

Հոն, տես, աշկերտ մը բռնած է ձեռքին՝  
Յեսանին վըրայ՝ դեռ գուլ մի կացին,  
Շուտ կը դարձընէ անիւը «խըռ խուռ»  
Սըրելու համար գործիքն ամրակուռ։

Հոս ալ ուրիշ մը՝ հաստ երկաթին բոլ՝  
Քրտինք կը թափէ ֆլշալով հեւքով,  
Կը զարնէ մուրճը անվերջ «տանկատանկ»  
Աստուած վարձատրէ իր ճիգերն ու չանք։

---

Ամենիս ալ ծնած եմի աշխատելու համար։

---

## 56. ԼՈՒՍԻՆ, ՄՈԼՈՐԱԿ, ԱՍՏՈ, ԳԻՍԱԿՈՐ (ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ՏԱՐՐԵՐ)

Աստղերը, որ կը փայլին զիշեր ատեն, անթիւ  
են։ Մեզի ամենէն մօտ աստղն է Լուսինը, որ  
մեր երկրին շուրջը կը դառնայ եւ անկէ 49 ան-  
գամ փոքր է։

Լուսինն ալ երկիր մ'է, անոր մէջ բարձր  
լեռներ կան։ Լուսինն ինքիրմէ լոյս չունի։

Ի՞նչու ուրեմն մեզի լուսաւոր կ'երեւայ զի-  
շեր ատեն։ Վասն զի արեւը կը լուսաւորէ լուս-  
նին այն կողմը որ մեզի դէմ կը գտնուի։

Երբեմն լուսինը կը գտնուի Սրեւին եւ երկ-  
րիս մէջտեղ եւ մենք՝ արեւէն լուսաւորուած  
կողմին մէկ հատուածը միայն կը տեսնենք։ Այս  
է լուսնի մահիկ կոչուածը։

Լուսինին բաղդատմամբ մեզմէ շատ՝ շատ ա-  
ւելի հեռու են աստղերը. անոնցմէ ոմանք մեր  
երկրին նման են. արեւէն կ'առնեն իրենց լոյսը  
եւ անոր շուրջը կը դառնան։ Ասոնք Մողորակ  
կը կոչուին։

Ուրիշներ ալ կը նմանին արեւին, եւ անոր  
պէս կը փայլին իրենց յատուկ լոյսով. ասոնք  
են բուն աստղերը։

Երբեմն երկնից մէջ կ'երեւին զիսաւորներ.  
ասոնք ալ աստղեր են բայց լուսաւոր պոչ մը  
ունին։

Բոլոր այս երկնային մարմինները որոնք անշարժ կ'երեւին, իրարու շուրջ կը դառնան. իրենց շարժումները կանոնաւորուած են զարմանալի ներդաշնակութեամբ մը :

Տիեզերին զարմանալի ներդաշնակութիւնը  
Ասուծոյ անձառ իմաստութեան ապացոյցն է :

### 57. ՏԱՆՁԵՆԻ ԵՒ ԴԴՈՒՄ (ԱՌԱԿ)

Ատենով դըդում մը կար,  
Տանձի ծառին դըրացի,  
Քանի մը ամսուան մէջ  
Այնպէս շուտով կը բացուի,  
Կ'ուռմանայ, կը բարձրանայ  
Որ ծառին ծայր կը հասնի:  
Տանձենին երբ առտրւանց  
Խորունկ քունէն արթնցաւ,  
Դղմենին վըրան ելած  
Տեսնելով՝ շատ զարմացաւ,  
«Ո՞վ ես դուն, ըսաւ տնոր,  
Իմ վըրայ ուսկից եկար,  
Ո՞ւր էիր կամ թէ ինտոր  
Այսպէս շուտ զըլուխս ելար:

— Իմ անունըս կ'ըսուի դըդում,  
Քու քովդ էի տնկըւած՝  
Դեռ երեք ամիս չիկայ,  
Տես մինչեւ ուր եմ հասած :»  
Ծառն ըսաւ. «Հոս հասնելու  
Ես քսան տարի յոգներ եմ,  
Ի՞նչ հովեր, ի՞նչ ցուրտերու  
Քաջութեամբ դիմացեր եմ.  
Բայց զիտցիր, դուն որ շուտով  
Մինչեւ երկինքն ես ելեր,  
Նոյնպէս շուտ մ'ալ կը չորնաս,  
Ու չես տեսներ լաւ օրեր :»

Ամէն պտուղ տիպ է հասու ննայէն առաջ.  
Ամէն բան անկատար է ժամանակէն առաջ :

### 58. ՃԵԴԱՊԱՀՈՒԹԻՒՆ

Ճատ անգամ հինգ վայրկեանի վրայ կը խօսինք իբրեւ չնշին բանի մը : Հինգ տասը վայրկեանէն ինչ կ'ըլլայ: Բայց շատ մը մեծամեծ փոփոխութիւններ եւ վնասներ առաջ եկած են հինգ վայրկեանի կորուստէն:

Կառախումբ մը անհրաժեշտ պէտքի մը պատճառով ստիպուեցաւ հինգ վայրկեան կանգ

առնել կայարան մը : Բան մը չէր հինգ վայրկեանը : Բայց կայարանէն մեկնելէն ժամ մը ետքը , ճիշդ ժամանակին չկրնալով անցնիլ որոշեալ տեղէն՝ դիմացէն եկող կառախմբին բախեցաւ եւ հարիւրաւոր մարդիկ կորսուեցան — հինգ վայրկեանի համար :

Հինգ վայրկեանի տարբերութիւն մը պատճառ եղաւ Վաթէրլօյի դաշտին վրայ Նաբօլէօնի յաղթուելուն :

Պէնժամէն՝ հարուստ հօրեղբայր մ'ունէր որ խոստացած էր զինքը իր գործերուն վերակացու ընել : Որոշած էին որ տեղ մը գտնուին ժամը ճիշդ վեցին : Պէնժամէն քիչ մը տնտնաց եւ երբ ժամադրութեան տեղը հասաւ , մեծապէս զարմացաւ՝ հօրեղբայրը հոն չգտնելով : Հօրեղբայրն արդէն մեկնած էր :

Քանի մը տարի անգործ մնաց , երբ օր մը նամակ մը առաւ , որով մահամերձ հօրեղբայրը զինք կը հրաւիրէր՝ իրեն ժառանգ ընելու համար : Վազեց կայարան , բայց տեսաւ որ պայուսակը տունը մոռցած էր : Ետ դարձաւ պայուսակն առնելու : Հինգ վայրկեանէն կրնար հասնիլ : Իրաւ ալ հասաւ , բայց կառախումբը մեկնած էր : Ստիպուեցաւ յաջորդ օրը մեկնիլ . զնաց եւ հօրեղբայրը մեռած գտաւ , եւ անիծեց

պայուսակը՝ որ իր կեանքին թշուառ մնալուն պատճառ կ'ըլլար : Խեղճը չէր զիտեր թէ անոր բնւն պատճառը ինքն էր :

Ճշդապա՛հեղիր գործերուդեւ իսութերուդ մէջ :

Ո'վ յուս (Ժիր) Աս' կոշ :

### 59. ԱՍՏՈՒԱԾ

Մայրիկ , նայէ , ի՞նչպէս սիրուն  
Են այս ծաղիկներ .

Կարմիր , ճերմակ եւ ոսկեգոյն  
Դաշտն է լեփ-լեցուն .

Ի՞նչ ալ անուշ հոտ ունին , մայր ,  
Միրեմ ես զանոնք .

Մին է զմրուխտ , միւսը գոհար՝  
Գոյն ունին վառ վառ :

Մայր , ովք արգեօք զանոնք ըրաւ  
Ո՞վ ցանեց այսպէս :

Աստուած , տրդաս , նա որ տրւաւ  
Մեզ բարիք անբաւ :

Մայրիկ , նայէ , ինչպէս աղուոր  
Են այս թռչուններ ,

Ունին փափուկ թեւ գունաւոր  
Հանդերձ փառաւոր ,

Ճիւղէ ի ճիւղ կը թռչըտին,  
Անտառն է բռներ  
Իրենց ճիվ ճիվ, ու՝ երբ կամին՝  
Կը թեւեն յերկին.  
Մայր, հի արդեօք զանոնիք ըրաւ  
Այսպէս գեղեցիկ:  
—Աստուած, տըղաս, նա որ տըւաւ  
Մեզ բարիք անբաւ:  
  
Մայրիկ, նայէ, ի՞նչպէս պայծառ  
Են այս աստղիկներ.  
Կը փառփլին յերկնից կամար,  
Ու են անհամար:  
Մին քան զմիւսն է լուսագեղ,  
Եւ՝ մթութեան մէջ՝  
Իբրեւ մէյմէկ վառին կանթեղ.  
Քանի՛ են շըբեղ:  
Մայր, հի արդեօք զանոնիք ըրաւ,  
Ո՞վ վառեց այսպէս:  
—Աստուած, տըղաս, նա որ տըւաւ  
Մեզ բարիք անբաւ:

---

Ո՞վ որ ըսաւ՝ Աստուած, Աստուած,  
Նա մէ՛կ քանի զուրկ յմնաց:

---

## 60. Ի՞նչողէս ուժէք է կարդաւ

(ՕԳՏԱԿԱՐ ԳԻՏԵԼԻՔ)

Ինչպէս որ կը խօսինք, այնպէս ալ պէտք  
է կարդանք: Երբոր Յակոբ կը կարդայ, շարու-  
նակ նոյն ձայնը կը հանէ եւ ամէն մէկ բառին  
վրայ կը կենայ. կարծես թէ շունչը կը կորի: Միթէ ատ աղեկ կարդալ է:

Անշուշտ հէ:

Հիմայ մտիկ ըրէ իր բոյրը՝ Սաթինիկ՝ որ  
ընդհակառակն շատ շուտ կը կարդայ, բայց  
տեղ տեղ կը կենայ՝ երբոր ստորակէտի, միջա-  
կէտի հանդիպի, եւ աւելի կանգ կ'առնէ երբոր  
խօսքը վերցակէտով կը լմնայ: Ահա այսպէս  
կարդալու է ամէն տղայ:

Յովսէփ ալ կարդալու ատեն պակասութիւն  
մ'ունի: Երբոր կէտ կամ ստորակէտ չիկայ՝  
ձայնը կը կորէ որ շունչ առնէ. շատ անգամ  
բառին կէսը կ'արտասանէ եւ դաղրելէ յետոյ  
նորէն կը սկսի: Առանց կարդացածին իմաստն  
հասկնալու, երբեմն բարձր եւ երբեմն ցած  
ձայն կը հանէ: Լսողը կը կարծէ թէ Յովսէփ  
կ'երգէ կամ կուլայ, ինչու որ Յովսէփ լաւ կար-  
դալ չի գիտեր:

Իսկ Պօղոս, կարդացած ատենը, ցոյց կուտայ

Թէ լաւ կը հասկնայ զրուածը , ինչու որ իմաստին համեմատ կը փոխէ ձայնը եւ հեռուէն լըսողը կը կարծէ թէ Պօղոս իր զրբին հետ կը խօսի , ինչպէս կը խօսի եղբօրն ու հօրը հետ :

Արդեօք Յակոբ եւ Յովանէփ պիտի յաջողին Պօղոսին պէս կարդալու :

Անշնւշտ , եթէ անոր պէս մտադիր ըլլան :

Յարատեւորին ու մտադիր աշխատորին ամեն բան կը դիրացնեն :

### 61. ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ

Դաշտերու մէջ ձխնն հալեցաւ ,  
Կենդանարար սիւքն սկըսաւ :  
Մառնամանիք , հոդմ ձըմեռուան ,  
Կարճ միջոցի անյայտացան :

Բերկրութիւն է ամէն մարդոց .  
«Քրիստոս յարեա՛ ի մեռելոց» :

Այզի , պարտէզ զարդարուեցան ,  
Ծառերն ամէն կանաչացան ,  
Ծիծեռնակն ու ամէն թռչուն  
Ողջունեցին նորեկ գարուն :  
Ցնծութիւն է հարուստ մարդոց .  
«Քրիստոս յարեա՛ ի մեռելոց» :

Բազմութիւնը մեծ ու փոքը ,

Ժողովուեցան եկեղեցին ,

Հարս ու աղջկի զարդարուեցան

Ինչպէս ծաղիկ զարնանային :

Բերկրութիւն է շատ շատ մարդոց .

«Քրիստոս յարեա՛ ի մեռելոց» :

Ժամին դուռը՝ վիզը ծռած՝

Հագուստները պատառուած

Քարի վըրայ ոտքը բուզիկ՝

Տեսէք , Եղբայր , ով է կայնած :

Ոուզ ու լաց է թըշուառ մարդոց .

«Քրիստոս յարեա՛ ի մեռելոց» :

Մանկիկներով շրջապատուած՝

Նա աղքատ մ'է խեղճ ու քաղցած ,

Նա տըկար է , անօգնական ,

Մըխիթարենք , եղբայր , մենք զայն :

Տանջա՞նք , մա՞ն է թըշուառ մարդոց .

«Քրիստոս յարեա՛ ի մեռելոց» :

Հարուսին ողորմորինը՝ աղիասին օրհնութիւնը :

Որ ողորմի աղիասին , փոխ տայ Աստոծոյ :

## 62. ԵԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

(ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ՏԱՐՐԵՐ)

Մարմիններն ունին ուժ մը որով ուրիշ թեթեւ մարմիններն իրենց կը քաշեն, լոյս կ'արձակեն եւ կենդանիներուն մէջ զդային ցնցում կը պատճառեն։ Այդ զօրութիւնը կը կոչուի Եղեկտրականութիւն։

Քրիստոսէն 700 տարի առաջ կ'ապրէր Թաղէս փիլիսոփան։ Ան զտաւ մարմիններուն այդ զօրութիւնը՝ սաթի միջոցաւ (սարոյն)։

Եփումը եղեկտրականութիւն յառաջ կը բերէ։ Խնչպէս մութ սենեակի մը մէջ, երբ կատուին կրնակը շփենք, իսկոյն կը նշարուին փոքրիկ կայծեր. այս է եղեկտրականութիւնը։ Կնքամոմով չուխայի վրայ շփելէ վերջը, երբ շիւղի մը մօտեցնենք, կնքամոմը զայն իրեն կը քաշէ, նոյնպէս մագնիտն ու սաթը շփուելով՝ փոքրիկ շիւղերը, ասեղը, եւայլն, իրենց կրնան քաշել, վասնզի եղեկտրական զօրութիւն կը պարունակեն։

Երկու տեսակ եղեկտրականութիւն կայ, մէկը կը կոչուի Դրական եւ միւսը՝ Փիստական։

Դրականն ու բացասականը զիրար կը քաշեն, իսկ համասեռները, երբ իրարու հանդիպին, իրար կը վանեն։

---

Գիտութիւնը սգիտութեան խոսովանութիւնն է։

## 63. ԳԻՒՂԱՑԻ ԵՒ 02

(ԱՌԱԿ)

Օձ մը եկաւ զիւղացին տընակը, Կ'աղաչէր որ զինքը առնէ իրեն քով։ Պարապ կենալ, զոր հաց ուտել չէր միտքը, Հապա կ'ուզէր ապրիլ ճակոսին քըրտինքով։ «Ճղաքըդ ես նայիմ, կ'ըսէր, զաւկիս պէս։ Գուք անուննիս գէշ էք հաներ, զիտեմ ես։ Օձ որ կ'ըսէք ամէնն ալ չար կը կարծէք, Միշտ ապերախտ, չարաճըճի կ'անուանէք։ Ո՛չ սէր ունին, կ'ըսէք եւ ոչ զըթութիւն, Զեն խընայեր եւ ոչ իրենց զաւակնուն։ Վայ մեր զիխուն, ճշմարիտ է, ինչ ըսեմ։ Բայց ես, հաւտա, որ բընաւին այնպէս չեմ։ Մինչեւ հիմա ես մէկ մարդ մ'ալ չեմ խածեր, Փոքրիկ վընաս մ'ալ ուրիշին չեմ ըրեր։ Ես իմ խայթոցս անգամ հանել կուտայի։ Առանց անոր՝ թէ ողջ մնալս զիտնայի։

Զերկնցընեմ պոչըս վըկայ, Որ ինծի պէս լաւ օձ չիկայ, Ո՛ւ, գուն զընաւ ու մըտածէ, բարեկամ, Թէ քու տըղաքդ ինչպէս սիրով կը հոգամ։ — «Յեզի բան մը ըսեմ, Եղբայր, Դարձաւ ըսաւ զիւղացին,

Խոսքերդ իրաւ ալ լինին,  
Քեզ տունս առնել չեմ կրնար:  
**Սեպէնը թէ քեզ իմ տանըս մէջ հաւնեցան՝**  
Ա՞չ ապաքն  
Բարի օձին ետեւէն  
Հարիւր չար օձ ալ տունէս ներս կը սողան.  
Անշուշտ, բանի մը օրէն,  
Բոլոր իմ խեղճ տրդոց մուխը կը մարեն:  
Ա՛ս ալ ըսեմ, բարեկամ,  
Քու հետդ ապրիլ ես չեմ կարծեր որ կրնամ,  
Չեմ լսած որ սոխին անուշը լինի,  
Օձին աղէկն ալ կըրողը թող տանիր:

**Միտքըս արգեօք լաւ հասկըցնք,**  
Հնայրեր, մալլեր, դաստիարակք:

Հեռու կենամի չար ընկերներէ:

Արտափին երեւոյրէն շդատեմի մարդեր:

## 64. Գ Ի Ր Ք Ը

Աղքատ ծնանիլ, որդեակ իմ, դժբաղդու-  
թիւն մը համարուած է: Լաւ, այս դժբաղդու-  
թեան առաջին դարմանն է ուսումը: Նա՝ որ  
լաւ դաստիարակութիւն առած է, իսկոյն կը  
զգայ թէ իր արժէքը կրկնապատկուած է: Նա

առաւել կը յարգէ իր անձն եւ առաւել կը յար-  
գուի զինք ճանչցողներէն:

Ուստի վայրկեան մ'իսկ մի կորսնցներ,  
երբ երթաս նստիս դպրոցի նստարաններուն  
վրայ: Միրէ՛ զիրբդ որով կը ջանաս լուսաւորել  
մատաղ իմացականութիւնդ: սերտէ զայն փու-  
թաշան, եւ մի առ մի խլէ անոր բոլոր դասերը:  
Փոքրիկ զիրբդ կը սիրէ զքեզ, թէեւ դուն մտքէդ  
անգամ չես անցըներ. բարեկամմ'է այն որ քեզ  
կը խօսի եւ կ'ուզէ զքեզ լուսաւորել: Փոքրիկ  
սեւ կէտերէ բաղկացած այս կանոնաւոր տո-  
ղերը, որ աչքիդ առչեւ կը պարզուին, զանոնք  
հվ տողած է: եթէ ոչ՝ զքեզ սիրողի մը ձեռքը:  
Մայրդ չէ մինակ որ խանգակամ աչքով կը դիտէ  
քեզ. նս ալ, որ քեզ կը խօսի հոս՝ զքեզ ձայ-  
նով, անձանօթ՝ այլ անձնուեր բարեկամ մ'է որ  
կը բաղձայ երջանիկ տեսնել քեզ: Անսա՛,  
որգեա՛կ իմ, զքեզ դասերուն, սերտէ՛ որչափ  
կրնաս: Իմաստութիւնը տակաւ առ տակաւ կու  
զայ, բանի տգիսութիւնը խոյս տայ, եւ իմաս-  
տութիւնը երջանկութիւն է:

Ուսում եւ դասիարակութիւնն կը հարթեն  
կեանիի ճամբան:

Տզիտութիւնը մտին զիշե՛րն է:

## 65. ՄԱՅՐԻԿԱ

Ո՞վ կերակրեց զիս տալով ծիծ անուշ,  
Ո՞վ առաւ իր զիրկն որ ննջեմ մուշ մուշ,  
Իմ վարդ երեսիս ծաղիկներ թափեց.

—Մայրիկա:

Երբ իմ աչքերէս փախաւ քուն՝ գնաց,  
Ո՞վ ինձ անուշիկ օրօրներ ասաց,  
Եւ թեւերուն մէջ օրեց որ չի լամ.

—Մայրիկա:

Ո՞վ նատաւ հսկեց իմ մատաղ զլխուն,  
Երբ մէջ որբանիս ննջէի սիրուն,  
Եւ սիրոյ բաղրիկ արցունքներ թափեց.

—Մայրիկա:

Երբ կըծու ցաւով կուլայի ես միշտ,  
Ո՞վ իմ աչք սրբեց, թեթեւցուց իմ վիշտ,  
Ո՞հ ու դող ըզգաց որ ես չմեռնիմ.

—Մայրիկա:

Ո՞վ վազեց օգնել երբ ես ինկայ վար,  
Եւ պատմեց ինձ վէպ որ լինի ինձ ճար,  
Պագաւ ցաւած տեղն որ տանի դարման.

—Մայրիկա:

Ո՞վ աղօթք ուսուց իմ բերնիս քնքուշ,  
Որ պաշտեմ Աստուած, ըլլամ միշտ ըզգուշ,  
Եւ խելքով շնորհքով իմ կեանքս անցընեմ.

—Մայրիկա:

Եւ կրնա՞մ երբէք մոռնալ քեզ, հնգիս,

Դուն որ սիրեցիր ու հոգացիր զիս,

Եւ այնչափ ցաւեր սիրով բաշեցիր

—Մայրիկա:

Ո՞հ, այդպիսի բան միտքէս չի անցնիր,

Եւ Դուն, ո՞վ Աստուած, իմ արեւ պահիր.

Ցուսամ վարձատրել քու անբաւ հոգեր,

—Մայրիկա:

Իսկ երբ ըլլաս դուն տըկար՝ պառաւուկ՝

Իմ հըզօր բազուկ քեզ լինի նեցուկ,

Ե՛ս պիտի սփոփեմ բոլոր քու ցաւեր,

—Մայրիկա:

Եւ երբոր տեսնեմ որ զլուխըդ ծըռի,

Ե՛ս պիտի հըսկեմ մօտ քու սլնարի,

Եւ սըրտիս խորէն պիտ' արտօսր թափեմ,

—Մայրիկա:

Երախտապարտ ըլլանի մեր ծնողին, եւ  
ցանանի փոխարինել անոնց անձնուի-  
րութիւնն ու զոհողութիւնները :



Ի՞նչ անուշ է մօր յիշատակը. ոչինչ  
կրնայ մեր սրտել չնջել զայն :



## 66. ՇԱՆԹԱՐԳԵԼ

(ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ՏԱՐՐԵԲ)

Կայծակն ելեկտրականութինէ առաջ կուգայ, երկու ամպ իրարու քովէ անցած ատեհն՝ մէկուն ելեկտրական զօրութիւնը միւսին տեղը բռնել կ'ուզէ եւ այսպէս երկու հակառակ զօրութիւններ միանալով կրակէ զռնտի պէս կ'ըլլան եւ ասկէ կը գոյանայ կայծակ (շանթ) եւ որոտում (գոռալ):

Կայծակը երբ տեղ մը կ'իջնէ, կ'այրէ՝ կը փլցնէ շէնքերը, կը սպաննէ կենդանիները եւ կ'աւերէ ամէն ինչ, Բայց ֆրանքին անուն Ամերիկացին ասոր առաջքն առնելու համար հնարած է շամբարգելը:

Երկայն ձողի մը ծայրը կը հաստատեն մետաղէ գաւազան մը. այս գաւազանին վարի ծայրէն շղթայ մը կը կապին եւ ձողին երկայնութեամբ կ'իջեցնին մինչեւ մօտաւոր հորի մը մէջ: Կայծակը, որ ելեկտրական հոսանք մ'է, շղթային վրայէն կ'իջնէ մինչեւ հորին տակը, զուրին մէջ, առանց շէնքերուն վնասելու:

Բարձր եւ սուր կատարներ ունին աւելի ձգողական զօրութիւն, ասոր համար է որ կայ-

ժակը կ'իջնէ բարձր տեղեր: Աւստի փոթորիկի ժամանակ բարձր ծառերու տակ պատապարուիլ վտանգաւոր է:

Մարդկութեան ճշմարիս բարերարներն ան' ան' են որ արդիւնաւոր գիտով մը բշուառութիւնները թեթեւցնելու կը սատարեն:

## 67. ՄԱՄՈՒԿՆ ՈՒ ՇԵՐԱՄԸ

(ԱՌԱԿԻԿ)

(Նմանողաբար)

Վարպետ ոստայնանկ մամուկներէն մին՝

Մի օր, ծաղրելով՝ ըասւ շերամին.

«Ո՞վ խեղճ կենդանի,

Զես տեսներ՝ քանի՛

Կարճ միջոցի մէջ կը յաջողիմ ես.

Մածկել՝ իմ ցանցովս՝ ամբողջ պատ ու կէս,

Մինչդեռ դուն՝ դանդաղ,

Լըոին ու խաղաղ՝

Ա՛յնքան քիչ գործող ես, եւ յամրճնթաց:»—

Պատասխան՝ շերամն սապէս տալ փութաց.

— «Մամուկդ ինքնազով,

Որ քու հիւսուած քով

Կը պարծիս, այդ զործդ անարժան, անպէտ՝  
ի՞նչ կ'արժէ. ոչի՞նչ, այսօր եւ յաւէտ.

Մինչ ես օգտակար

Մի բանի համար

Կ'աշխատիմ՝ որ է՝ թէպէտ եւ սակաւ,  
Այլ լս' :

Օգտակարութիւնը արժէ ինձ փորձաբարն է :

Զանանի օգտակար բան մ'ընելու՝ հոգ  
չէ՛ թէ փոյք ըլլայ :

### 68. ԿՄԱԽՔ

Կմախքը ոսկորներուն ամբողջութիւնն է,  
որ մարմինին մասերուն իբր նեցուկ եւ պաշտ-  
պան կը ծառայէ : Այսպէս՝ գանկը եւ ողնա-  
շարը կը պահպանեն ուղեղը եւ ողնածուծը :  
Կողին ոսկորները կը պաշտպանեն սիրտն ու թո-  
քերը : Բազուկին ոսկորները ձեռքի նեցուկներն  
են, իսկ ազդրին ոսկորները՝ ամբողջ մարմինին :

Մանուկներուն ոսկորները բաւական ժա-  
մանակ կակուդ եւ առաճգական կը մնան : Եթէ  
անոնց պնդանալը ուշանայ, յայտնի է թէ տղան  
ողնաբերութիւն ըսուած հիւանդութեան են-

թակայ եղած է : Այդ մանուկներուն սրունքը  
իրենց մարմինին ծանրութեան տակ շրջանա-  
կաձեւ կը ծռին, ողնայարը կը կորանայ եւ  
ողնաթեք տղան ընդհանրապէս կուզ կ'ըլլայ :

Ողնաթեքութիւնը առաջ կուզայ երբեմն  
մանուկներուն՝ ժամանակէն կանուխ կաթէ  
կտրուելուելէն : Յանախ՝ սնունդի նուազու-  
թեան եւ առողջապահութեան կանոններու զան-  
ցառութեան արդիւնք է : Այսպիսիներուն կա-  
րեւոր դարմանն է լաւ սնունդ, բացօղեայ  
կեանք եւ խոնաւութենէ զգուշութիւն :

Առողջութիւնը հարստութիւն է :

Հոգածո՛ւ ըլլանի մեր մարմինին առող-  
ջութեան :

Առողջ միտք առողջ մարմնի մէջ :

### 69. ՏԱՏՆԱԲԱՆԵԱՅ ՊԱՏՈՒԻՐԱՆՔ

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏՆՈՑ

1. Ամէն առաւօտ, արեւուն րուսով  
իսկոյն անկողնէդ դուրս պիտի ցատկես .
2. Եթեսդ ու ձեռքերդ՝ առատ պաղ ջըրով  
Պիտ' անհըրաժեշտ լըւաս ու սըրբէս .

3. Նոյն օրուան դասերգ՝ ուշադիր մըտքով  
Պիտի վերըստին հեզես ու սերտես։
4. Յետոյ անդանդաղ, եւ ուրախ դէմքով՝  
Աւղղակի պիտի գլորատուն վազես։
5. Հոն, ակնածանքով եւ անկեղծ սիրով  
Պիտի վարժապետդ յարգես ու պատուես։
6. Հընազանդութեամբ, անդուլ, անխըռով  
Անոր պատուէրները պիտի կատարես։
7. Եւ՝ բընաւ երբէք՝ ձայնով ու խօսքով՝  
Չըպիտի զասին խանգարում առթես։
8. Տետրակդ ու զրբերդ ալ՝ մեծ խընամքով  
Պիտի անազարտ եւ մաքուր պահես։
9. Եւ՝ քեզ բարեկամ բաւ որոշելով՝  
Բարի արդոցմէ միայն պիտ' ընտրես։
10. Ամէն իրիկուն՝ լրոիկ ու շուտով  
Դպրոցէն շիտակ տուն պիտի դիմես։

— Տղա՛ կանոնիսէն վարժութիւն քոյ  
Ատանան կանոնաւոր աշխատութեան եւ  
Ճշղապահութեան։

— Սիրելի ըլլալու զիխաւոր միջոցներէ  
Մին է բարեկրբութիւնը։

— Դպրոցը բարու ական դարբնոց մ'է ուր  
Կը կոուի կը կոփուի մասուկին միտք։

## 70. ԱՌԱՐԿԱՆԵՐՈՒԻ ԽՈՒՄԲԵՐԸ

Պռարկաներու խումբերն այլեւայլ անունով կ'որոշուին, այսպէս. դէզ մը խոտ, բոյլ մը աստղ, հոյլ մը ծաղիկ, պրակ մը թուղթ, տրցակ մը բանալի, կապոց մը մանած, խուրճ մը հասկ, ծրաբ մը կտաւ, կարգ մը աշակերտ, գունդ մը զօրք, բեռ մը փայտ, կոյտ մը հող, տորմիղ մը նաւ։

— Նոյնպէս կ'ըսուի. Ճեռք մը հագուստ, փունչ մը ծաղիկ, հասոր մը զիրք, զլուխ մը սոխ, լոհ մը տապոն, ափ մը չամիչ, պտղունց մը աղ, կոմ մը ապուխտ, պճեղ մը սիսոր, շերտ մը հաց, ողկոյզ մը խաղող։

Ամէն բանի մէջ կարգ կանոն պահենի։

Ամբողջը մասերէ կը բաղկանայ։

Հատ մը փոքրիկ բաներ միանալով՝ կը կազմեն ամբողջութիւն մը. բայց շատ մը անխելլներ իմի հաւաքուելով՝ խելացի մը չեն արժեր։

Կարիլ կարիլ ջուրով  
Կ'ըլլայ ահազին ծով։

## 71. ՃՆՃՂՈՒԿՆ ՈՒ ՆԱՊԱՍՏԱԿԸ

(ԱՌԱԿԻԿ)

(Նմանողաբար)

Ագուաւ մը իր սուր ճիրաններուն տակ  
Բունած էր ուժգին մի խեղճ նապաստակ.  
Տեսաւ զայն ճնճղուկն ու գոչեց. «Ը՞նկեր,  
Սլրբնթաց սուբերդ ուր էիր ձըգեր...»  
Բազէ մ'որ կ'անցնէր՝ լրսեց այս խօսքեր,  
Սլրացաւ եկաւ եւ ճնճղուկն որսաց:  
Նապաստակն յայնժամ իր սրտին խորէն  
Խնդաց ու դարձաւ հարցուց հեզնօրէն:  
— «Ո՞ւր ձըգեր էիր թեւերդ սըրընթաց...»

---

Ուրիշին դժբախտութեան վրայ մի՛ խնդաց:

## 72. ԱՆՇԱՀԱԽՆԴՐՈՒԹԻՒՆ

Ճատ աղքատ մարդ մը գտաւ քսակ մը  
որուն մէջ 100 ոսկի կար: «Աս ստակն իմս չէ,  
ըստ ինքնիրեն, պէտք է տէրը փնտռեմ:»

Իսկոյն մունետիկ կանչել կուտայ թէ քսակ  
մը ոսկի կորսնցնողը իրեն դիմելու է: Քսակին  
տէրն եկաւ գտաւ զինքը եւ այնպէս մը տուաւ  
պէտք եղած բացատրութիւնները որ կ'ապա-

ցուցանէր թէ ստուգիւ քսակը իրն է: «Ճատ ու-  
րախ եմ, առ քսակդ,» ըստ աղքատը: Մարդը  
ուրախ եւ երախտագէտ ըլլալով՝ կ'առաջարկէ  
աղքատին 20 ոսկի տալ, բայց աղքատը կը մեր-  
ժէ: Ճատն ոսկի կուտայ եւ աղքատը նորէն կը  
մերժէ: Այս ատեն քսակին տէրը նետելով՝ ա-  
նոր առջեւ իր քսակը. «Ո՞ւ, քեզի՛ պահէ, կ'ը-  
սէ, քանի որ փոքրիկ նուէրս չես ընդունիր, ես  
ալ չեմ ընդունիր քսակը:»

Աղքատը, անոր սիրաը չի իրաւորելու հա-  
մար, ոսկի մ'առաւ եւ իսկոյն տուաւ կոյր  
մուրացկանի մը որ անկէ: կ'անցնէր:

---

Ազնիւ սրտի արգասիք է անշահախմերու-  
թիւնը:

---

## 73. ՎԵՊ-ԱՌԱԿ

Մի օր, Թագաւոր մ'ելած էր որսի  
Հետն ունենալով հինգ տասն ըսպաններ,  
եւ իր բլնակած քաղքէն մեկուսի  
Մի այգեատանի խիստ մօտէն կ'անցնէր:  
Ճատ տաք էր արեւն, եւ սաստիկ ծարաւ  
իր արքայական կոկորդն էր պատիր.  
Երբ հազիւ իր ձին քիչ մ'յառաջ տարաւ

Եւ իր քիթն բզզաց զովարար հոտեր,  
Եւ ահա յանկարծ նշմարեց մի ծառ,  
— Այգեստանին մէջ մի նարընչենի —  
Որ կարմիր, գեղին, պարարտ ու պայծառ  
Բիւր նարինչներով պլճնէր գեղանի:  
Շուտ մը քըշեց ձին, զլնաց անոր բոլ,  
Եւ, մէկ հաստ նարինչ քաղելու մըտքով,  
Երկնցուց իր ձեռքն... : Այլ՝ անմիջապէս  
Ետ քաշելով զայն՝ ըստ ինքնիրեն.  
— «Եթէ մէկ նարինչ միայն փրցնեմ ես,  
Մարդիկս այգեստանն աւերա՛կ կ'ընեն» :

Մեծերը բո՞ղ զզուշանան յար օրինակ տալէ :

#### 74. ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՒԽ ԶԱՅՆԸ

Կենդանիները կը հանեն այլ եւ այլ ձայ-  
ներ որոնք տարբեր անուններ ունին : Այսպէս.  
Չունը կը հաջէ, քածը կը կաղկանձէ, ոչխարը  
կը մայէ, այծը կը պապաջէ, կովը կը բառաջէ,  
եզր կը փչէ, ձին կը վրնչէ, էշը կը գռայ, գայլը  
կ'ոռնայ, արջը կը մռմոայ, փիղը կը գոչէ, խո-  
զը կը կանչէ, առիւծը կը մռնչէ, կատուն կը մը-  
լաւէ, վազրը կը խոնչէ, հաւը կը կարկաչէ,  
զորտը կը կռնչէ, արագիլը կը կափկափէ, ա-

դաւնին կը մնչէ, օձը կը սուլէ, կոկորդիկոսը  
կ'աշխարէ, թութակը կը խօսի, արտոյտը կը  
գեղգեղէ, սոխակը կը դայլայլէ, մնմղուկը կը  
ճռուողէ, ճանճը՝ մեղուն եւ եղնակը կը բզզան։  
Մարդ միայն իր միտքը կը յայտնէ խօսքով. ան  
միայն զիտէ իմաստ մը տալ իր հանած ձայ-  
ներուն :

Փառք տանի Աստուծոյ՝ այն ամէն բարիենե-  
րուն համար զոր մեզի պարզեւած է :

#### 75. ՕՐՈՐ ՄԱՆՆԻԿԻՆ

(ՄԱՅՐԸ ԿԵՐՆԵ)

Քունն է եկեր իմ Մաննիկիս,  
Առնեմ օրեմ մէջ իմ զրկիս,  
Պատմեմ վէպեր աղաւնեկիս,  
Մինչեւ տանի քունն իմ զաւկիս :  
Պատղեր ծաղեր, ատենն է ուշ,  
Ա՛լ ծանրացեր աչքն իր մեղուշ,  
Երգեր ըսեմ անուշ անուշ,  
Թող քընանայ հողիս մո՛ւշ մուշ :  
Հանգչի զիսիկն իր ոսկեհեր՝  
Կուրծքիս վըրայ տրոփուն յիւր սէր,  
Շոյիմ սամոյր բնիքուշ մազեր,  
Թող ոսկեղէն զան երազներ :

Օրօ՞ր, օրօ՞ր, Մաննիկս աղուոր,  
Քու ծնողքիդ թագ փառաւոր,  
Օրօ՞ր օրօ՞ր, սրտիս հասոր,  
Հայր երկնաւոր տայ քեզ շա՛տ օր:  
    Ննջէ ծաղիկն ի ծըղօտին,  
    Ննջեն փոքրիկ գառներն հօտին,  
    Գլուխը թեւին տակ՝ յիւր բունին  
    Ննջէ հեղիկ եւ աղաւնին:  
Նիրհէ՛, դուն ալ, իմրս թռչուն,  
Համբոյրիս տակ տանի քո բուն.  
Հանգչիս խաղաղ մինչեւ առտուն  
Սոխակին հետ զարթնուս եւ դուն:

Ի՞նչ բաղդաւորութիւն է մանուկին հաւար  
վայելել մօր խնամիները եւ զարգանալ  
անոր հոգածու եւ գորովալից հսկողու-  
թեան տակ:

## 76. ՅԱԿՈԲ ԵՒ ԿԱՏԱՐԻՆԵ

Յակոբ գէշ կերպով կը վարուի կատարինէ  
անուն սպասուհիին հետ. շարունակ անոր հետ  
կ'իյնայ եւ կը փափաքի որ իր ծնողքը յանդի-  
մանեն զնա:

Օր մը, Յակոբ սենեակին մէջ առանձնա-  
ցած է՝ իր դասերը պատրաստելու համար.  
բայց, փոխանակ աշխատելու, պատուհանին  
առջեւ կը նստի, եւ կը նշմարէ որ կատարինէ  
կը խօսակցի Մարիամ անուն դրացի աղջկան մը  
հետ:

Կը սկսի պոռալ, «Թարձեալ կը շատախօ-  
սես, կատարինէ, ինչ կը պատմես Մարիամին»:  
— Քեզի համար կ'ըսէի թէ ծոյլին մէկն ես,  
այնպէս որ՝ փոխանակ զրասեղանիդ առջեւ  
նստիլ աշխատելու, պատուհանին առջեւ նստած՝  
պարապ ժամանակ կ'անցընես:»

Դրացուհին կը ծիծաղէր. բայց Յակոբ չ'էր  
ծիծաղիր:

Ուրիշները ծաղրելը փորդութիւն է:

## 77. ՀԱՐՍՆՑՈՒ ԿՈՅՍ

Հարսնիքի օրն ալ եւս հասաւ,  
Մըկօ աղբար հարսնառ եկաւ,  
Որմէ խնդրեց կոյս հարսլնցուն.  
— «Պարմնտատցուս, զիս քո ի տուն  
Դեռ չի տարած, ա՛հ, տար հետ քեզ  
երուսաղէմ, որ ըլլամ ես՝  
Հաճի հարսնուկ:»

Յետոյ Վիրապ, Էջմիածին՝  
Որ ըլլամ ես փառքով կրկին  
Հանում հարսնուկ։  
Յետոյ ի Վանք սուրբ Կարապետ՝  
Որ ըլլամ քեզ երախտագէտ  
Տիկին հարսնուկ։  
Յետոյ Վարագ, անտի ի Սիս՝  
Որ ըլլամ ես ի փառս փեսիս  
Խարում հարսնուկ։  
Խօսքը կըտեց պարոնտատցուն.  
«Ելեր եմ ես, Աղջիկս, իմ տուն  
Տանիլ ըզբեզ. դուն ելեր ես  
Չիս հանելու իմ տընակիչ։  
Կեցիր բարով, շէն կեցիր, շէն,  
Ինձ հարս պէտք է, հարս տընաշէն,  
Ո՛չ թէ աղջիկ  
Ճատաշըջիկ։  
Չեր արեւնըն, ո՞հ, ես մեռնիմ,  
Չեր ոտներուն ես կը փարիմ,  
Ո՛չ իմ ազնիւ, կոյս աղջիկներ,  
Տիտիկ ըրէք դուք ձեր տեղեր.  
Մրտով, հոգւով նայեցէք դուք,  
Ըլլալ հաճի, հանում հարսնուկ։

Պէսֆ է ցերմ սիրով կապուիմֆ մեր ընտա-  
նեկան կտորին։

## 78. ՆՈՄԱՆԻՇ ԲԱՌԵՐ

Կան բառեր որ իրարու մօտ նշանակու-  
թիւն կուտան, ինչպէս, բանւոր - զործաւոր,  
աւագ - մեծ, որմ - պատ, մատեան - զիրք,  
վաճառել - ծախել, ննջել - նիրհել եւ քնանալ,  
երերցնել - շարժել, պոչ - ազի - տտուն եւ  
գէս, կողմ - կոյս եւ զի, իղձ - փափաք եւ  
տենչ, ընծայ - նուէր եւ պարզեւ, խուժան -  
ամբոխ, ուրախութիւն - բերկրանք - ցնծու-  
թիւն եւ խնդութիւն, ձեւ - եղանակ - ոճ եւ  
կերպ, ակումբ - ժողով - կաճառ եւ զումա-  
րում, երանգ - զոյն եւ թոյր, հովանի - շուք  
եւ սոտեր, շիթ - կաթիլ եւ կայլակ, տապան-  
գերեզման եւ շիրիմ, ճիրան - մազիլ եւ ճանկ,  
որկոր - կուկորդ, ոտնաման - կօշիկ - ոտից,  
ծուղակ - թակարդ, աւիշ - թարախ, վախճան-  
վերջ, տուժել - մվասել, ասր - բուրդ, ազդ -  
ծանուցում, զեկոյց - յայտարարութիւն եւ այլն։

Նմանութիւնն նոյնութիւն յէ։

Նմանն զնմանն սիրէ։

## 79. ՀՈՎԻԻՒՆ ԵՐԳԸ

Ես բարձր լեռան սուրբ սարի վըրայ  
Խաղաղ կ'արածեմ, Տէր, իմ հօտերը,  
Գիշեր ու ցորեկ Քու տեսոյդ կարօտ  
Քեզի կը սպասեն իմ ոչխար, իմ հօտ:  
Արդեօք կը լինի որ զթեզ մի օր  
Տեսնեմ ու սիրեմ որպէս զըթոտ հօր,  
Արդեօք կը լինի որ մի օր Դուն գաս,  
Իմ վըրանիս տակ բարի հիւր դառնաս,  
Ով Տէր, իմ վրանս երբոր դուն հիւր գաս,  
Եւ բարի ողջոյն սիրով ինծի տաս,  
Ոտքերդ կը լըւամ զրով՝ պաղ, յստակ,  
Քեզ հանգիստ կուտամ իմ վըրանիս տակ:  
Ինչպէս Աբրահամ ծերունի հայրիկ,  
Կը հիւրընկալեմ Քեզ, Տէր իմ բաղցրիկ,  
Քեզ համար կը զոհեմ գառըն անարատ,  
Կը խնկեմ բուրում աշխարհ արարատ:  
Կաթ, սեր, կարագով կը կազմեմ սեղան  
Եւ ծաղիկներով կը զարդարեմ զայն,  
Քեզ կը խմցընեմ մեղրի օշարակ,  
Կ'ածեմ իմ սրինգով երգ քաղցրանըւագ:  
Թարմ շուշաններով՝ կարմիր, ըսպիտակ՝  
Քու զլխուդ համար կը հիւսեմ պըսակ.  
Ասրով եմ գործած փափուկ պատմուճան  
Զոր Քեզ կ'ընծայեմ մեր սիրոյ նըշան:

Ինձմէ կը հեռանաս, Տէր, Դու զոհ սրտիւ  
Եւ «Մնաս բարո՞վ, կ'ըսես, հեզ հովիւ»:  
Քեզ կ'առաջնորդեմ մինչ լեռան կատար  
Եւ համբուրելով կը դնեմ ճանապարհ:  
Այց ըրէ մի օր այս սուրբ մարգաստան,  
Այցելէ՛ դու մեզ, Տէր իմ պատուական,  
Զի, ի սկզբանէ դու հովիւներին  
Էիր պահապան եւ պաշտպան վերին:  
Միթէ ես՝ խեղճուկ հովիւլս՝ նոյնպէս  
Զունիմ այնքան շնորհ որպէս Քոյդ Մովսէս:  
Միթէ Աբրահամ, իսահակ եւ Յակոբ  
Միայն սիրելի եղան Քեզի մօտ:

Բարի հովիւլ իր անձը կը նուիրէ իր  
ոյխարներուն:

## 80. ՄԻԱՄԻՏ ՈՐՍՈՐԴԸ

Միամիտ բաղաքացի մը, որ իր ունելիէն  
զատ ուրիշ գէնք չէր գործածած, որսորդութիւն  
ընել ուզեց. Ամէն անգամ որ որսի կ'երթար,  
Ճեռնունայն կը դառնար: Օր մը շատ յոգնած  
կը վերադառնար, երբ ճամբան կը հանդիսի  
տղու մը որ ողջ ճագար մը կը տանէր: Լաւ,  
ըստ ինքնիրեն, այս անգամ որս պիտի ու-  
նենամ, Ուստի ճագարը կը դնէ, չուան մը կ'առ-

նէ, մէկ ծայրն անսառունին ոտքին կը կապէ եւ  
միւս ծայրն ալ ծառի մը ոստին։ Յետոյ քանի  
մը քայլ ետ ետ կ'երթայ, նշան կ'առնէ եւ հրա-  
ցանը կ'արձակէ. զնտակը չուանը կը կտրէ եւ  
ճագարը կը փախչի իր բոլոր ուժով։

Անմիտ մա՛րդը միայն կ'ուզէ փառաւորուիլ  
իր չունեցած կաւ իրեն չվերաբերած բանով։

### 81. ԱԳՐԱԻ ԵՒ ԽԻԿԱՐ

Ազուան աղաչէր  
Խիկարին,  
Թէ ինչ դեղ տալ պէտք էր  
իր ձագին։  
Պնդէր թէ՝ ցաւն է սաստիկ,  
Անողորմ մահն է մօտիկ։  
Խոկ Խիկար պատասխանէր.  
«Գընա, Ա՛զուաւ, մի տերեւ բեր,  
Արուն վրայ ծիրտ չը լինի  
—Ծի՛րտ ազուաւ!»։  
Գնաց Ազուաւ,  
Բայց չի գտա՛ւ։

Ի դէպըս նեղ օրերու  
կը լըսէս, բարեկամ դու,  
Ո՛չ, չես գտներ ցաւերուդ դեղ՝  
Թէ պղծեր ես ամէն տուն տեղ։



### 82. ԿԵՂԾ ԱՌԱՏԱԶԵՌՆՈՒԹԻՒՆ

«Կարկանդակէս դուն ալ կ'ուզէս, ըստ  
փոքրիկ Լուսիա իր մեծ քրոջը՝ Մարիամին։

— Ո՛չ, շնորհակին եմ, սիրունիկա, ո՛րչափ  
ազնիւ ես։

Լուսիա՝ այս յարգական խօսքը լսելով եւ  
այսչափ դիւրագնի ազնիւ կոչուելով՝ շատ գոհ  
եղաւ. միեւնոյն նուէրն ըրաւ նաեւ իր փոքր  
քրոջ՝ Մաննիկին։ «Հարկան կ'ուզեմ», ապատաս-  
խանեց Մաննիկ։ Լուսիա քիչ մը զարմացաւ.  
կը կարծէր թէ Մաննիկն ալ իր մեծ քրոջը պէս  
պիտի ընէր եւ չպիտի ընդունէր։ Այլ ասկայն  
իր կարկանդակէն մաս մը տուաւ անոր՝ քիչ մը  
դժկատմակութեամբ։

Մինչդեռ Մաննիկ կ'ուտէր իրեն տրուած  
կարկանդակի կտորը, Լուսիա կ'ըսէր ինքն ի-  
րեն. «Մաննիկն ազնիւ չէ. իմ կարկանդակս  
կ'ուտէ»։

Լուսիայի առատաձեռնութիւնը կեղծ էր  
ուրեմն :

Բան մը նուիրողը՝ պէս է սրտանց նուիրէ  
եւ զոհ լլայ՝ եթէ շնդունոի իր նուէրը :

### 83. ՍՈՂՈՄՈՆ ԵՒ ԷՇ

Սողոմոն պնդէր առ Տէր,  
Որ ելեն կենդանինէր  
Իւր ի տես  
Ի հանդէս :  
«Միթէ չճմ ես, կը յեղյեղէր,  
Աղամայ չափ հաճոյ քեզ, Տէր» :  
Գըթացաւ Տէր եւ կատարեց,  
Զոր Սողոմոն խնդրեց հայցեց:  
Առիւծ, կատու, արջ, զայլ եւ կոյ  
Եկան անցան շէնքով — շնորհքով :  
Այլ երբ իշուն եկաւ կարզը,  
Անպէս զրուաց անշնորհքը,  
Մինչեւ ապշիլ միւսներուն  
Եւ հարցընել մեր իշուն  
Թէ էր ինքն այ պարկեշտ՝ իրենց պէս՝  
Սողոմոնին չուզեց զալ ի տես :  
— «Ո՞հ, թէ ձեզ պէս երեւէի,  
Հսէր, Սողոմոն ինչպէս պիտի

Տեսնէր իսկոյն  
Իմ իշունթիւն :

Անօգուտ է անխելի ու կոպիս մարդէն շատ  
քան սպասել :

Էշը իր իշութիւնը՝ գէշը իր զիշութիւնը :

### 84. ԱՇԽԱՏԱ ՈՒ ԹԻՒՆ

Բարձրեալն Աստուած այն օրից  
Երբ հաճեցաւ շունչ փըչել,  
Իմ հողանիւթ շինուածքին  
Կենդանութիւն պարզեւել,  
Ես՝ անբարբառ մի մանուկ՝  
Երկու ձեռքբս պարզեցի  
Եւ իմ անզօր թեւերով  
Աշխատութիւն գըրկեցի :

Մինչ զիշերը՝ անհանգիստ՝  
Օրորոցնմ կապկապած՝  
Լալիս էի անդադար,  
Մօրըն քունը խանգարած՝  
Խնդրում էի նորանից  
Բազուկներըս արձակել,  
Ես այն օրից ուխտեցի  
Աշխատութիւնը սիրել :

Թոթով լեզուիս մինչ կապերն  
Արձակուեցան բացուեցան,  
Մինչ ծընողքըս իմ ձայնից  
Խնդացին ու բերկրեցան,  
Նախկին խօսքն որ ասացի  
Զէր հայր կամ մայր կամ այլ ինչ,  
«Աշխատութիւն» դուրս թըռաւ  
Իմ մանկական բերանից :  
«Աշխատութիւն» ինձ կրկնեց  
Ճակատագիրը վերեւից .  
«Աշխատութեան դու սիրող  
Կամիս լինիլ այս օրից :  
Ո՞ն, փշոտ է ճանապարհ  
Քեզ շա՛տ փորձանք կը ապասէ,  
Բայց չանասէր եղողին՝  
Կեանքն անոյշ՝ սիրտն հանգիստ է :»

Աշխատութիւն գոչեցի,  
Թող միշտ շարժին յիմ ձեռին  
Արօր, գութան եւ մանգաղ  
Թող միշտ զործեն ու փայլին.  
Ես՝ հանապազ, անխափան,  
Մինչեւ կենաց շունչ յետին  
Պիտի զոռամ, պիտ' կրկնեմ .  
Անդադար ԱնթՍթիթիթին :

---

Աշխատութիւնը դառն կը թուի, բայց իր  
պտողը յաղցր է :

---

3533  
2023



## ՍԱՏԵՆԱԽՈՍԱԿԱՆ

Գիրք մը որ մեր մէջ կը հանի և Ուստի օրինակն  
Գիրք մը որ հրապարակին վրայ նալ ուն Վարդին ։  
Նենաց և կեղծերը չի հաջութ կը թելազրէ առանք։

Գիրք մը որ սուզ ժամանակի մէջ նորանոր ապ  
գրութեանց կ'արժանանայ։

Գիրք մը որ սիշտ նոր սիշտ հրահանդիչ միշտ ոզ  
տակար կը հանգիտանայ։

Գիրք մը որ ուսանովին այնքան սիրելի կ'ըլլայ ու  
անոր սրտիս ու մտքին դը խօսի։

Գիրք մը որ վիրջապէս իրաւումը կը պատէ հրա-  
պարակը շնորհիւ իր բազմապիսի առաւելութեանց ապ ո-  
հովապէս գերազանց ու աննման երկ մը կոչուելու ար-  
ժանի է եւ պատիւ կը ուրէ այն Մեծ Աւուցիչներուն  
որ զնահատելով անոր առաւելութեանիրը իր Տից ուս  
նողներուն կը յանձնարայ են զայտ իւ գարծառէ կատառ։

Այս պիրքն է ներկայ հրասորակութիւնը որ Զոր-  
րոդ անդամ ըլլալով լուս կը տեսնէ ինսամել պարունակութեամբ ։  
Նակութեամբ և մաքուր ու վեզեցիկ առացրաւթեամբ ։  
Լեզուի միօրինակութիւն և նիւթերու շահեկա-  
նութիւն այս պրքին առաւելութիւնները կը շնչան։

## ԴԱԻԹԵԱՆ ՀՕՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ

### ԴՊՐԱՑԱԿԱՆ ՊԵՀՅՈՒՆԱԿՑ ԸՆՏՐԱԲՐԱՅԻՆ

Ա Ե Յ Շ Ռ Ա Յ Ն Ե Լ

Հայոց

## ՄԵՐԱՅ ԴԱԻԹԵԱՆ

Պահյէ Պախու, Պազմայեր խալ, թիւ 16.